



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material

8991

891.99

b-58

43

2003

43

891.33  
E-58

cont

# ՀԱՅԻ ՓՍԴԻ ՄԱԿԱՐԱԳՈՒՅՆ

8

ՈՂ ԲԵՐԳՈՒԹԻՒՆ



ՅՈՐԻՆԵԱՑ

ԷՄՄԱՆՈՒԵԼ ԵՍԱՅԵԱՆ



Կ. ՊՈԼԻՍ  
ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ԱՐԱՄԵԱՆ

1872

2290

Ա.Ռ.

## Ա Շ Ա Կ Ե Բ Տ Ո Ւ Հ Ի Ս

Հ Ա Ի Փ Ս Ի Մ Ե Ա Ն Վ Ա Ր Ճ Ա Ր Ա Ն Ի

### Ն Ո Ւ Ա Գ

• Ծնան կուսանի ազգս բազումս, եւ մարք  
մանկունի զիրապարակս ծերոց :

ՏԱՐԱԿԱՆ ՀՈՒՓՍԻՄԵԱՑ



1812  
47

9

Ցերեկորնեան պարտիզաց փունչ մի ժաղիկ բաղեցի՝  
Հայոց մատաղ օրիորդը ըզփունջըն Զեզ մատուցի.  
Ի բանաւոր բուրաստան, արիւնոռոզն ի կուսէն,  
Սիրահրաւէր նըլիրակ՝ յածեալ հոզոց Զեր պարէն :

Եւրոպայ դրախտն հևալիա, յաշխարհի դրախտն Հայաստան՝  
Մեղըր շրթանց Զեզ ծօնէ ըզէուիփսիմեայ վարդն արեան.  
Արեւելից արեւմուտք զառեալն աւանդ դարձուցին,  
Կենաց ծառոյն շառաւեղ ածին ի մեզ տնկեցին :

Ի չցէ՛ Զեր ցօղն արտասուաց, իբրեւ ըզշաղ եթերաց,  
Արբուցանել ըզպասքեալն ի սիրս հողոյն հայրենեաց՝  
Կամարակապ ըզնովաւ դուք ծիածան հաշտութեանց :

Եւ վշտակիր թէ Կուսին մինչդեռ զարկածս ոգեցի,  
Թէ հեշտութիւն Զեր սրտին վայրիկ մի խուն ազեցի՝  
Խանդակաթեալ ակնարկիդ յայս իմ քերթուած դիպեսի :

## Ա. Ն Զ Ի Ն Ք



ՀՌԻՓՍԻՄԵ.

ԳԱՑԻԱՆԵ.

ՄԱՆԵ.

ՆՈՒՆԵ.

ՏՐԴԱԾ.

ԽՈՍՐՈՎԻԴՈՒԽԸ.

ԱՐՏԱԻԱԶԴ.

ՕՏԱՅ.


ԳԱԼԵՐԻՈՍ , դեսպան.

ՆՈՒԻՐԱԿ.

ԲԱԲԿԵՆ .  
ԴԱՏԻԿ . } դաճինք .

ՊԱՐ ԿՈՒՍԱՆԱՅ.

ԶՈՐԱԿԱՆՔ.



Կ . Պօլոյ մէջ թատերաբեմի վրայ՝ ներկայացը-  
նելու իրաւունքը՝ թ . Վարդովեանի վարչութեան  
սեփականութիւն է :

## Հ Ո Ւ Փ Ս Ի Մ Ե

ՈՂԲԵՐԳՈՒԹԻՒՆ



## Հ Ա Ն Դ Է Ս Ա .

Տեսարանն է ի Վաղարշապատ քաղաքի , ի նիստս քազա-  
տրացն Հայոց , յապարանսն՝ Առեան արքունի :



## Տ Ե Մ Ի Լ Ա .

ՏՐԴԱԾ , ԱՐՏԱԻԱԶԴ , ՕՏԱՅ , ՆԱԽԱՐԱՐԻ ,  
ԶՈՐԱԿԱՆՔ.

ՏՐԴԱԾ . Տասնըմէկ տարի է արեանց ու կոտորածոց  
մէջ , Պարթեւական զարմին վրէժը կը լուծեմես . Ժամ  
է արդ որ արխւնչալախ սուսերո՞ հանգչի ի պատեան,  
Այս քանի՞ մէկ արդար վրէժինդրութեան մը յա-  
գուրդ տալու համար՝ անպարտ արխւններ զոհ պիտի  
երթան . Միթէ ես մահառիթ գործի՞ մի եմ ամենա-  
կալ Աստուածոց ձեռքը՝ ահ ու սարսափ ազդելու  
տիեզերաց : Ո՛հ ո՛չ , գոհութիւն Զեղ , ո՛ Ովմակեան  
արիհաբնակ անմահ դիք , որ յաղթական դափնի-

ներով պսակեցիք իմ ճակատու. թող տուք որ քիչ  
մ'ալ՝ անոնց շուքին ներքեւ՝ հանգչեցնեմզայն. ան-  
ցելցյն յիշառակը՝ ախորժ հովանի մը ափոէ հայրե-  
նական գահուս վրայ : — Դուք եւս, ով տանու-  
տեարք եւ նախարարք Հայոց, իշխանք եւ զօրավարք,  
դուք որ անդստին առաջին հրաւէրքէն, չեղէք ան-  
լող տիրահրաւէր ձայնիս, դուք որ անկէց ի վեր՝  
անդադար տիգով, պաքով սրբեցիք քրտնաթոր ճա-  
կատներնիդ, եւ աստեղազարդ խորանին տակ, նի-  
զակներնուդ վրայ յեցեալ՝ գիշերներ անքուն հսկե-  
ցիք Հայ օգտի եւ փառաց համար, բաւական է ալ,  
քաջնիզակալիցք իմ, եկէք քիչ մ'ալ միատեղ հանգ-  
չինք եւ հանգչեցնենք զերկիր : Սէրը ամոքէ պատե-  
րազմին դառնութիւնները եւ միանգամ ալ մեր սրա-  
կից կամարներէն կախուած նկատենք թշնամիներէ  
յափշտակեալ արիւնլուայ ասպարաց փառազարդ շո-  
ղիւնը. անոնց վրայ նայելով՝ հարցնեն մեզի ու սով-  
րին իրենց հայրերուն եւ ամուսնացը դիւցազնական  
քաջութիւնները եւ վարքը, կանայք մեր եւ որդիք.  
— Բայց նախ լսեմ Զեր կարծիքն ալ, դուք որ խոր-  
հըրդականք էք արքունիք :

ԱՐՏԱԿԱԾԴԻ. Արքայ քաջ, թագապասակ ստուերներ  
աչքիս առջեւը անցան գացին, իրենցմէ հազիւ հաղ  
թագն ու գաւաղան մնացին եւ այն աղօտած . ծիրա-  
նածին պայազատաց՝ գոռոզութիւնը շատ անգամ մի  
միայն իրենց բաժինն էր եւ նախահարց փառքը՝ յա-  
ւերժական նախատինք, Երանի քեզ, Տրդատ արքայ,  
որ բաղդին ամենեւին պարտական շըլլալով՝ մանա-  
ւանդ թէ անոր յանիրաւի ծեռքէդ յափշտակածը,  
քու արիութեամբդ նորէն կորցեցիր. Վայէ գերու-  
թենէ ազատեալն Հայաստան : Բայց եւ այդ բաւա-

կան չէ, արքայ, մեծագունից նախասահմանեալ ես  
դու, հայրենիք քենէ ուրիշ մեծ բարիքներ կըսպա-  
սեն եւ ոչ թէ միայն պատերազմաց եւ յաղթու-  
թեանց շար մը : Մեծամեծք եւ թագաւորք ազգաց  
թէպէտեւ մարդիկ առանձին՝ սակայն հազարաւոր  
բիւրուց համարը՝ իրենցմէ պիտի պահանջուի :

ՏՐԴԱՅ. Ի՞նչ ծանր ու անտանելի ճշմարտութիւն  
կարթնցնես մոքիս մէջ, ո Սրտաւազդ. պատերազ-  
մաց մէջ սնած ու մեծցած՝ կարծես քնարի ձայն  
կուգան ականջիս ժողովրդոց հեծութեան ձայները,  
ոչ ոչ, բայց ի՞նչպէս սուրս քովիչս անհամբեր չըմբր-  
մըուայ իր պատենին մէջ, երբ հօրս անողոք ուրուա-  
կանը՝ աչքիս առջեւ միշտ նշմարեմ՝ գերեզմանէն  
դուրս կարկառեալ՝ սպատնալից աշւուները ինձի  
դարձուցած, դու գիտես, Օտայ, սենեկապանդ իմ,  
քանի քանի անգամ գիշերները անդոհական երազնե-  
րակ խսուված, սարսափած, քունչս վեր ցատքեր եմ  
եւ աղաղակներովս օդը թնդացուցեր :

ՕՏԱՅ. Այո՛, արքայ, բայց եթէ բաւական չեղան  
այսգան տարիներէ ի վեր անդադար թափուած ար-  
եան հեղեղները, թող Պարսից հողին ծխաչունչ աւե-  
րակաց վրայ յածիլ նախահարցդ միմուեալ սրտմոռու-  
թիւնը. մեծ էր, արքայ, քու հայրդ, նոյն իսկ իր  
անյագ վրէժխնդրութեան մէջ՝ որուն մինչեւ ինքնին  
զոհ եղաւ. դիւցազին չիրմին վրայ լացինք ամենք-  
նիս ալ, բայց տեսանք նաեւ որ Աստուածոց ձեռքը  
ծանրացեր էին վրան : Ամեն բան շափով տուեր ևն  
մարդոյս անմահ դիք, նոյն իսկ կեանքը զիսովին՝  
զանսպառն եւ զանսահման մի միայն իրենց պա-  
հելով :

ՏՐԴԱՅ. Ապա ուրեմն յաճախենք իրենց պաշտա-

մունքը , որպէս զի անոնց աջը երկնքէն հովանի ըլլայ մեր գլխուն եւ բոլը Հայոց աշխարհը աշքերնուն առջեւը ունենան միշտ եւ բիբերնուն պէս պահեն զայն : — Իսկ արդ դու , ծերունի զօրավարդ իմ Մանդակունիդ Արտաւազդ , որ Սասանեանց ահուելի կոտորածէն զիս փախցնելով ապրեցուցիր , զքեզ ամենայն Հայոց սպարապետութեան բարձր պաշտօնին մէջ կը հաստատեմ , դու առիւծաբար հսկես մեր քաղցր հայրենեաց սահմաններուն վրայ՝ որուն եղերքը աւարառուք՝ արթուն կը սպասեն : — Եւ դո՞ւ , Ամատունիդ Օտայ , որ Սասանեանն Արտաշը ձեռքին տակ նուածեալ նախարարաց մէջէն՝ մի միայն անընկճելի մնացիր եւ ապրեցուցիր զհամեստագեղ օրիորդն Հայոց՝ զիմս Խորովիդուխտ , զքեզ կը կեցունեմ ի հաղարապետութեան ամենայն Հայոց . . .

ԱՐՏԱԿԱԶԴԻ . Տէ՛ր իմ արքայ , իմ նշխարեալ կենացս մնացորդը զոհելու իմ արքայիս՝ երբէք ոչ զանգիտեմ . Կոյտ մը ոսկորներուս վրայ մահուան քողը արդէն ինկած է . տարիներու սառնամած դէկերուն տակ ցամաքեալ արիւնս բռնկցնելու՝ բաւական է հայրենեաց սէրը ինձի . . . Քիչ ատենէն պիտի հանդիլն իմ ոսկորներս ալ ազգատոհմիս հետ . թագաւորաց քնարանին ներքեւ՝ պիտի լինայ իմ անկենդան մարմինս . Երանի ինձի եւ դոհութիւն Աստուածոց որ երբ ալ ինձի պէտք չունին հայրենիք՝ ան ատենը մահուան ունաճայնը կառնումէս .

ՕՏՈՅ . Եթէ լսեցնել հարկ էր , արքայ քաջ , մեծահոգի սրտի մը ձայնը , ահա բաւական խօսեցաւ պսակ փառաց քոց ծեր զօրավարն Արտաւազդ . իսկ եթէ ազնուական սկզբունքներ արդեամբք գործա-

գրելն է առաքինեաց բաժինը՝ բաց է առջեւնիս ապագային ընդարձակ ասպարէզը :

ՏՐԴԱԾ . Երանելի է արդարեւ իմ արքայութիւնս որ այսպիսի անսասան սիւներու վրայ յեցեալ կայ :




### ՏԵՍԻԼ Բ.

ՆՈՑՆՔ , ՆՈՒԻՐԱԿՆ ԱՐՔՈՒՆԻ

ՆՈՒԻՐԱԿՆ . ԱՌքայ , Հռովմայեցւոց կայսեր դեսպանը , Գալերիոս իշխան՝ եկեր է խօսելու :

ՏՐԴԱԾ . Մանէ . (Եռիշրակը կեղիկ , դեսպանը կը մընէ .)



### ՏԵՍԻԼ Գ.

ՏՐԴԱԾ , ԱՐՏԱԿԱԶԴԻ , ՕՏՈՅ , ԳԱԼԵՐԻՈՍ

ԳԱԼԵՐԻՈՍ . Դիոկղետիանոս կայսեր ողջոյնը կուտամ Հայոց արքայիդ :

ՏՐԴԱԾ . Ողջամբ ըլլայ գալուստդ , իշխանդ Գալերիէ , խաղաղութեան հրեշտակ դո՞ւ . զի՞նչ ողջոյն է կայսեր եւ ամենայն տանն . հա՞շտ են դրացի ազգերն հետերնին , չէ թէ նորոգ յարձակմունք՝ եւ կամ կասկածն յարձակման , կոչէ իր թագակից եղբայրը ձեռնոտու լինել ինքեան , միանգամայն Հայոց ու Հոռոմոց աշխարհքը ալ աւելի սիրով զուգելու :

ԳԱԼԵՐԻՈՍ . Քանի որ ողջունիւ սիրոյ եւ մտելմու-

թեան , ազգապետք կապուած են իրարու հետ , ժողովուրդք բարօրութեան մէջ կապրին , Աստուածաներն ալ սիրացեալ կը նային թագապսակ գագաթանց վրայ , երբեւ թէ իրենց կենդանի պատկերը ըլլային երկրիս երեսը : — Հոռոմոց աշխարհը երբէք չի կրնար մոռնալ Հայոց աշխարհին իրեն մատուցած անթիւ ծառայութիւնները . եթէ ինք մոռնալու ալ ըլլար՝ անաչառ պատմութիւնը չի կրնար լոել յաւիտեան . արեւմուտք պանչացեալ կը յիշեն աշխարհածանօթ նահատակութիւններդ եւ մանաւանդ ինքնակալ կայսրն Հոռոմոց պանծայ քեզի պէս զօրաւոր դաշնակից ախոյեան մը ունենալուն . Այլ դեսպանութեանս բուն նիւթը՝ այս է արքայ :

ՏՐԴԱՏ . Լսենք :

ԳԱԼԵՐԻՈՍ . Ինքնակալ Դիոկետիանոս կայսր կամցաւ մարդկան դստերաց մէջէն ամենէն կատարեալը գեղեցկութեամբ հարս ածել , ուստի իւր լայնածաւալտէրութեան սահմաններէն փնտուելով , խաչապաշտից կուսանաց արգելանի մը մէջ գտնուեցաւ Հոփիսիմէ անուն սքանչելատեսիկ կոյս մը՝ թագակալ զարմէ . կոյս՝ որուն նմանը Յունաց աշխարհին մէջ չերեւցաւ : Սքանչացաւ Դիոկետիանոս գեղեցկութեանը պատկերին եւ երբ յարգունիս բերել տալ կը պատրաստուիր , նէ առ ոչինչ համարելով աշխարհիս փառքն ու մեծութիւն մինչեւ տիեզերաց թագն արհամարհելով , գիշերանց թողեր փախեր էր երեսնի չափ ալ տկար կուսանք հետոք , իրար անցաւ բոլոր Յունաստան եւ անոնց հետքը Եգիպտոսին եւ Պաղեստինացւոց աշխարհէն կորսնցնելով քու լերանցդ մէջ , Տրդատ արքայ Հայոց , Զեզի կը մնայ փնտուել տալ ու դտնել զինքը :

ՏՐԴԱՏ . Քաջ է . (իրենեներուն դառնալով) իշխանք հրամանատարք , լսեցիք , պիտի գտնուին . Քանի որ ես քիչ մը առաջ պաշտօնաւոար լինել դիցն Աստուածոց կը յորդորէի Ձեզմով բոլոր Հայաստանը , հակառակամարտ չար ոգիները վրանիս խնդալով՝ կորուստ եւ մահ ոգեաց կը սպառնան եղեր մեզ , տկար կուսից ձեռօք . Բոլոր արքայութեանս սահմանաց մէջ՝ չպիտի գտնուի իրենց թագստեան տեղի . Օրհասարեր ժանտախտը չի ճարակած՝ պէտք է առաջքը առնուի . Երդուեալ յարին Արամազդ՝ ուսկից լիութիւն , պարարտութիւն կառնու Հայոց աշխարհը , երդուեալ ի լեառն Սեպուհ՝ որ է աթոռ Անահատայ՝ որ է մայր ամենայն զգաստութեան խնամակալ եւ կեցուցիչ ազգիս , երդուեալ ի մերն Վահագնի աջն հզօր՝ յորմէ քաջութիւն զգենու Հայոց երկիրը . սերմն ժանտ՝ մինչեւ սաղմնառիկ , իրեն գերեզման պիտի ըլլայ Հայոց հողը . Կամքս լսեցիք . (Իշխանի կեղնեն .)

\*\*\*

## Տ Ե Ս Ի Լ Պ .

ՏՐԴԱՏ , ԳԱԼԵՐԻՈՍ

ԳԱԼԵՐԻՈՍ . Ինքնակալ տիրոջս ըսելի՞ք Հայոց արքային կողմանէ :

ՏՐԴԱՏ . Իւր կամքը իմն ալ է . իր ինդիրը բաղձանացս համաձայն , որով կատարումն՝ անշուշտ անյապաղ . (Դեսպանը դուրս կեղնէ .)

\*\*\*

## ՏԵՍԻԼԵ.

ՏՐԴԱԾ (առանձին յուզեալ.)

Սակայն ինչքն է որ սրտիս մէջ զօրաւորագոյն ձայն մը քան զԱստուածոց ահն ու երկիւղ եւ քան զպարտուց զգացումն՝ բարձրաբարբառ կը բողոքէ . . . ընդ վայր ջանացի սպառնալից շրթանցս որոտալէն , խաղել զայդ . . . մի՞ գուցէ Աստուածդ քրիստոնէից , դո՞ւ ըլլաս արթնցնողն յիս այդ բոցը որ ոսկերացս մէջ ճարակի : . . . Որո՞ն միտքն ինկաւ երբէք , չի տեսած , չի խօսած՝ բուռն կիրքեր զգալ մէկու մը համար զոր եւ ոչ իսկ ճանաչեմ , զոր պէտք է որ ատէմ . . . բայց ի՞նչպէս . . . Ես ջանամ իմ պարտքս կատարել , Աստուածներն ալ իրենց կամքը , մնառ ցածը . . . ոչ ոք կրցաւ իր ճակատագրէն փախչիլ եւ ոչ իսկ Աստուածք :

## ՀԱՆԴԻՍԱԲ.

Տեսարանը կը բացուի Վարագայ լեռներուն վրայ . մէկ կողմէն Հայոց ձորը առաջին դաշտ ճակատամարտին Հայկայ՝ իրեն Գերեզմանաց բլրովը . միւս կողմանէ հեռոււն կերեւայ Վանայ ծովն ի մրան եւ Հորգոմայ վտակը որ պատերազմի դաշտն կանցնի կուգայ լերանց հարաւային կողմանէ ծովը կը բափի . ի բիկանց Անձաւացեաց ահոնելի լեռները՝ ուսկից եկեր եին սուրբ կուսանք : Ս. Նշանն փայլատակի լերանց վրայ : Գիշերը լուսնալու վրայ է :



## ՏԵՍԻԼԱ.

ՀՈՒՓՍԻՄԷ , ՊԱՐ ՍՈՒՐԲ ԿՈՒՍԱՆԱՑ

« Ի փոերագոյն խրնիրս շինեալ վանաց . ցան եւ ցիր բնակալք ի խոր լերին արարեալ իւրեանց գենափոր դադար » : (Խորենացի Պատմութիւն Հռիփսիմեանց : ) Ուսանէ թահ ձևովերենին , կոս թեամերուն Վրայ կործած . մէկ եւկուշը խրօսիմ դրան առջև նստած՝ ծնօսենին շաշակով կապած . Մերացեալ ուսանէ որ անդ մնացին , մինչեւ ցօր կատարման իւրեանց յՈւրքաբայր կոչեցեալ տեղիս » (ի նոյնն : ) Ամենին յունի մէջ ևն :

ՀՈՒՓՍԻՄԷ . (մի միայն արքուն մէջերնին , տեսարանին դիմացօրը իր զետնափոր դադարին առջեւ թահին վրայ յեցեալ .) Ողջն քեզ , Հայոց աշխար-

հիկ, լեռներ, ձորեր, դաշտեր ու երկիր, ողջ ընձեզ. երկնային սուրբ հրաւէրքին անլող չի կրցի եւ ըլլալ. հոս ծածուկ ձեռք մը առաջնորդեց ինձի եւ խորին սրտառուչ ծայն մը հնչեց ականջիս թէ՝ հոս պիտի գտնես քու ցանկալիդ. եւ ո՞րն է իմ ցանկալիս — հանգիստն ու մահ: . . . Սյսթան մօտիկ իմ սիրելոյս եւ մահը արդէն սրտիս մէջ: . . եւ սակայն երջանկի պիտի ըլլայինք մենք. հոս չէ՞ր որ զմարդս դրաւ Աստուած ի դրախտին փափկութեան ի բնագաւառն երանութեան. մայր իմ եւա, ի՞նչ պիտի կոյր մոլութիւն ընդ խոլ տարաւ զքեզ, յո՞ր երջանկութենէ յորպիսի թշուառութիւն հասար եւ հասուցիր մէկ մեղքովդ: Մերկ էիր բայց անմեղութեամբ զգեստաւրեալ. մեղր ու կաթն ծառոց բունէն թէ չէր հոսեր առուաքար, մեղր ու կաթը քու լեզուկիդ տակն էին, եւ ձեր երկուց կուսից կենակցաց խասակցութիւնը՝ յաւիտենական սիրոյ երդ մ'էր, ու Եղեմայ ձորը հրեշտակաց էր օթարան նախանձելի. Անոր համար սկզբնաչար փիշապ օճն դարանակալ սողոսկեցաւ ի սրտիդ եւ ցամքեցուց իսպառ ուրախութեան հոսանքները. կենաց ջուրին վտակը՝ իր աղբիւրէն թունաւորեց, եւ գիտութեան ծառին պատղովը՝ մահը ջամիւեց Աղամածնաց: . . . Հապա, արիացի՛ր անձն իմ, եւ վասն զի մեղմով մոտան մեղք ու մահ յաշխարհ, մեզի կիյնայ սեռի պատիւը վերականգնել. . . Զուարձացի՛ր եւ դու երկիրդ Արարատեան, ահաւասիկ լցուը քեզի կուդայ այցելու ողորմութեամբն վերին . . . եւ դու, Ամենակալդ Աստուած, ատուր ինձի քու սպառազինութիւնդ երկնքէն, վասն զի դու միայն գիտես թէ սրտիս մէջը կու կռուիմ եւ ի՞նչպիսի պատերազմ:

. . Օն անդր (իոյրերուն մօտենալով) Ելէք արթնցէք, նազելի՛ քոյրերս, քանի որ լցու զուարթ կը ծագի յաշխարհ եւ լեռները տակաւ առ տակաւ կը սկսին ձերմըկնալ, քանի որ թուզուններուն ճռուողական ձայնին հետ բոլոր բնութիւնը արթննալու վրայ է, եկէք ամենայն արարածոց բերնէն հոգեշունչ մարդարէին արարչագործութեան սաղմոսը, առաւօտեան աղօթնիս երգենք ի փառս եւ ի գոհութիւն անմահին:



### ՏԵՍԻԼ Բ.

ՊԱՐՆ (սկսի նուագել ։)

ՈՄՆ Ի ՊԱՐՈՒԷՆ

Ո՞վ է կուդայ լցուը ձըգեր երեսէն,  
Հալածական փախչի խաւարն ետեւէն.  
Երկինք խորան է կարգեր,  
Զուրը ներքեն ամիսովիեր.  
Ամպերն ի վեր կուքալէ  
Հովերուն մէջ թեածէ  
Հրեշտակք իւր հոգեղէն  
Պաշտօնեայքն հըրեղէն:

ԱՅՆ ՈՄՆ

Ո՞վ հաստատեց զերկըիս հիմերն ո՞վ դըրաւ  
Ցըյաւիտեան — կալ անսասան:



ԱՅԼ ՈՄՆ

Որուն ըզգեստ վերարկու՝  
Են խորք խորոց անդընդոց ,  
Նա որ ըսաւ ջուրելուն՝  
Ելեն կանգնին ի ձորոց ,  
Որոտաց՝ սարտեան ,  
Սաստեց ու փախան .  
Ելան լեռնացան ,  
Իջան դաշտացան .

Սահման դըրաւ՝ անկից ասդին չեն անցնիր ,  
Ու չեն դառնար ծածկել այլ եւըս զերկիր :

ԱՅԼ ՈՄՆ

Դու զաղբիւրներ զբկեցիր ,  
Լերանց մէջէն քալցուցիր ,  
Վայրի գազանս արբուցիր ,  
Իրենց ծարաւն անցուցիր .  
Թուչունք դըրին բոյներնին՝  
Վիմաց մէջէն ձայն տըւին :

ԱՅԼ ՈՄՆ

Լեռները խոտ բուսուցիր .  
Բանջար մարդոյ կեր տըւիր ,  
Հացը գետնէն հանեցիր  
Էղմիտ մարդկան հաստեցիր .  
Գինին՝ ուրախ մեղ կընէ ,  
Իւղ՝ լնդութիւն պարգևէ :

ԱՅԼ ՈՄՆ

Մեր Աստուծոյն ծառերն անդամ կշտացան  
Ծառերն անդամ տնկած մայրերն ի Լիբան .  
Հոն թուչուններ եկան հանել ձագերնին  
Եկ արագիլ բոյնը դըրաւ քովերնին :

ՊԱՐՆ

Մեր Աստուծոյն ծառերն անդամ կշտացան  
Ծառերն անդամ տնկած մայրերն՝ Լիբանան :

ԱՅԼ ՈՄՆ

Լուսին գիտցաւ երբ ենէ ,  
Ճանչցաւ արև երբ մոնէ .  
Հասաւ դիշեր խաւարին  
Գաղանք յածին յանտառին ,  
Մըռլնչեցին առիւծունք՝  
Զահի հարան սէգ կորիւնք .  
Արև ծագեց ետ նըշան՝  
Յորջըս իւրեանց ժողվեցան ,  
Մարդըս ելաւ իր գործին  
Մինչ իրիկուն վաստակին :

ԱՅԼ ՈՄՆ

Ո՛վ Տէր իմ Տէր , քու գործերդ ով որ տեսնէ  
ըզմայլի .  
Զերկիր լըցիր մէկ շնչովդ դու մեղ տըւիր և հոգի :

ԱՅԼ ՈՄՆ

Տեսամբ սա ծովը ահապին  
Անթիւ զեռունք ի ծոցին ,  
Մեծ ու պղտիկ գաղաններ ,  
Վրայէն թռչնն բիւր նաւեր .  
Անոնց չորս դին կուխաղայ՝  
Քուկին վիշապըդ ընդդայ :

ԱՅԼ ՈՄՆ

Բայց երբ արարածք խուլ կըլլան ձայնիդ՝  
Դու ալ իրենցմէ կը հանես ոդիդ .  
Բարկութեան նետերդ՝ հուր , բոց , թօթափես ,  
Զերկին եւ զերկիր ի մի դող հանես :

ԱՅԼ ՈՄՆ

Կեանքըս ըլլայ օրհնութիւն ,  
Սաղմոս բոլոր էութիւնս .  
Չայնըս քեղի դայ անուշ՝  
Դու խնդութիւն ինձ ի յուշ :  
Յերկրէս թափին մեղաւորք .  
Մէյմ'ալ չըլլան յանցաւորք ,  
Հող ի բերան ամբարիշտ՝  
Լեզուս զԱստուած օրհնէ միշտ :  
(Կուսանի կը յաշուին !)

—————

ՏԵՍԻԼ Գ .

ՀՈՒՓՍԻՄԷ , ՄԱՆԷ .

ՀՈՒՓՍԻՄԷ . կը հեռանաս դու ալ Մենիկ . . . ահ  
ինչու համար այս աղօթները բաւական չեն իմ բե-  
կեալ սիրոս կազդուրելու . . . Ընդունայն տեղ  
սրտիս տմուր էականութենէն փախչելու համար մո-  
լեռանդն վերաչուեմ , կըզգամ որ թեւերս յոգնած-  
յանդունդս ի վայր զիս կը քաշեն . եւ որչափ բարձ-  
րէն խոյանամ՝ այնչափ արագ է անկում . Սիրելս ,  
կարծեմ ասոնք մեր վերջին տեսութիւններն են .  
որդն ուտիմ ինկեր է սրտիս խորը՝ անյագաբար կը  
կրծէ . քիչ մ'ալ դեռ արտաքին չքնաղ տեսիլ մը ունի  
պատկերն աստուածական , բայց մահն ի ներքս ի յիս  
է բունեալ եւ արիւնս երակներէս կը խմէ ու սիրոս  
կը լափէ : Ո՛հ Մենիկ մի թողուր զիս առանձին :

ՄԱՆԷ . Ո՛հ ոչ . բայց ինչու այդպէս տմուր կը խօ-  
սիս , քոյր իմ չքնաղ Հուփիսիմէ . շատոնցուընէ կը  
տեսնեմ զքեզ մահառիթ տրտմութեան մը մէջ ըն-  
կըզմած . ոչ մեր երգերը զքեզ կրնան սթափել եւ ոչ  
մէկ բան մը . ո՛հ պիտի տեսնեմ միշտ հառաջանաց  
մէջ սիրուն հոգիդ խորասուզեալ եւ չիմանամ պիտի  
պատճառը . չպիտի կարենամ քու արցունքներդ սրր-  
բել , գոնէ զցողն արտասուաց միսիթարութեան իջե-  
ցընելով վրադ՝ սիրտդ զովացնել . Պիտի թողնուս որ  
մինչեւ վերջը լուռթեամբդ մահանամ . ինչու կըկան-  
չես թէ որ ըսելիք մը չունիս , թէ որ արտասուացդ  
ու հառաջանացդ եւեթ վկայ կուզես զիս եւ ոչ սըր

տիդ գաղտնեացը. թո՛ղ զիս, անդո՛թ, դու զիս  
բնաւ չըսիրեցիր :

ՀՈՒՓՍԻՄԵ. ԱՇ, ՄԵՆԻԿ, ինչու աղջկուր կընես  
միրոս եւ միւս վէրքերուս վրայ աւելցնել կուզես՝  
քու վրադ անդթանալուս վիշտն եւ անձկութիւնը...  
ո՞հ, եթէ զմահն որ յիս է՝ քենէ կը ծածկեմ եւ դու  
մահանաս, ինչ պիտի ըլլաս թէ որ յերեւան հանեմ

ՄԱՆԵ. ի՞նչ չարագոյն մահ ինձի համար, քան  
զյամառեալ քո լուսթիւնդ, եւ ինչ կեանք որ սի-  
րելոյս օգտակար ըլլալը բաւական չէ՝ սիրուանքն  
անդամ չկարենամ մատուցանել բայց քու կողմանէդ  
ալ ինչպիսի սէր, Հուիսիմէ՛, ուր որ չիկայ վստա-  
հութիւն անդամ առ իս. եթէ բոլոր իմ վիշտս դու  
չըլլացիր, բան կը պակսէ՛ր ինձ երջանիկ ըլլալու :

ՀՈՒՓՍԻՄԵ. Դու, տարակդ ողջախոհ, դու չըգ-  
գացիր սիրոյ վէրքերն ի սրտիդ. ի քեզ անշուշտ չի-  
հարան աներեւոյթ ողլոյն ալաքները որ զիս կը կե-  
զեքեն անդադար, եւ քու ճակատդ՝ արեւուն լու-  
սին դէմ կրնայ մաքառիլ եւ դարձեալ ամենեւին  
ամընալու տեղիք չունենար. այնչափ մաքուր, այն-  
չափ պարզ է սրտիդ պատկերն այն, ով անմեղու-  
թեան ու սրբութեան հայելի դու. բայց ինձի՝ սա  
գետնափոր դադարիս մէջ, լոկ գերեզման կը վայէ՛.  
հոն թալեմ իմ վիշտերս, հառաչանքներս ու սէրս :

ՄԱՆԵ. եւ ինչպիսի սէր, քոյր ցանկալիդ Հուիս-  
իմէ, որ անունը կայ, ինքը ոչ. սիրելոյս վրայ  
աւերածու հետքերն նշարեմ ու զինքը բնաւ, եւ  
աչն ու վահը միշտ կը լսեմ. խօսէ՛, զրուցէ՛ համար-  
ձակ :

ՀՈՒՓՍԻՄԵ. Բանզի կը ստիպես զիս, անդո՛թ,  
ըսելու այն զոր յաւիտեան կուզի ծածկել, մտիկ

ըրէ՛, իմ ՄԵՆԻԿ, եւ թէ որ քար մը ունիս, դու  
ալ կուտէ այս տառապեալ սրտիս վրայ. — Ես դեռ  
հտալիոյ փափուկ օդը կը չնչի եւ յաւիտենական  
գարուն մը կը պատէր զիս. կայսերական արքունեաց  
մէջ ազատաբար նազելին — ով կարծեր թէ որ մ'ալ  
Զեզի հետ՝ օտար լեռներու վրայ պիտի թափառէի,  
Յեփիթայեայ պէս լալով իմ կուտութիւնս — կը յի-  
շես՝ յանկարծ դիւասարսուռ մահուան աղաղակը որ  
ընթացաւ բոլոր հտալիա. Դիոկղետիանոսի կայսե-  
րութեան առաջին օրերն էին, ես աջօքս տեսայ ա-  
հագին անձոռնի հսկայն Հոչէ, որ մահուան աշտա-  
րակ մը կութուէր իրեններուն մէջ. յոտից մինչեւ  
ցգլուխ երկաթակուռ հսկակը, ի ձեռին՝ նիզակ մի  
մեծ ճակատամուղ, մէջքը երկնից փայլատական նը-  
ման սուր մը, իրեւ աշխարհիս դահիճ՝ այնպէս  
կանգներ կեցեր էր գլխուս վրայ եւ չուք կընէր  
երկու մեծ բանակներուն մէջ տեղը. յառաջ անցաւ  
երկայնաստուերն եւ սկսաւ գուռալով քամահրել մեր  
արիագունդ բանակը. Մենամարտի ճայն տուաւ,  
որ կարգեց, ոչ ոք համարձակեցաւ մարդափոշոշ  
վիրագին դէմը ենել, Խոռվեցաւ Դիոկղետիանոս եւ  
իր դահուն վրայ երեսին գոյնը շրջեցաւ. խորհրդի  
կանչեց բոլոր աւագանին եւ թագաւորութեան կէսը  
խոստացաւ՝ ով որ իր այս նախատինքը բառնայր  
երկրիս երեսէն. Յառաջ անցաւ կիկիանէս՝ սկսյ առ  
իս մէկը իքաջազանց որ կարող է մի միայն այդ-  
սկային դէմ դնելու ». եւ ահա ել յերեւան ահագ-  
նագոռն Տրդատէս ու առաջին անդամ չէր որ զինք  
կը տեսնէի Ագոնին մէջ. բայց այս անդամ արկեալ  
զիւրեաւ զզէն կազմած կայսերական. ո՞հ ինչպէս  
մեծավայել էր իր ճակտին վրայ ինքնակալաց թագը

Եւ քաջալանջ հսկային թիկնաւէտ ուսոց վրայ աշխարհի տեարց ծիրանին ինչպիսի նոր փայլ մը կառնուր . Բայցուեցաւ կրէսը , խոնեցաւ մեծ հրապարակը . որո՞ւ քով շունչ կար . Հազարաւոր սալաւազինաց հանդէսը բոլորովին աչք էր կտրեր . զարկին զարնուեցան , թռան նիզակներ , վշրեցան սուրեր , պատուտեցան զրահներ , բայց վերջը վերջը՝ ահեղազօրն Տրդատէս կապեց կաշկանդեց զանհեթեթ սկայն ու մեր ազգին կորանքը կանգնեց . Ա.իշեցան քաջեր . ինքն իրեւ յորսոյ դարձեալ եղջերուաց , տարաւ կայսեր գիմացը կեցուց՝ — առ քեզի քու ախոյեանդ — ինչ փոխարին կուզես ով քաջ — տուր ինձ օգնութիւն երթամ իմ տարաբազդ հայրենեցս կործանեալ դահը վերականգնեմ . Խսարով գիւցազն հայրս իր արեանը մէջ կը ծփայ եւ ես սուր ու նիզակ կը կրեմ . . . ա՛հ դարձուր ինձ իմ հայրենիքս , իմ իրաւունքս միայն , ուրիշ չնորհաց կարօտ չեմ ես , բաւական են ինձի իմ ընդարձակասուն ձիւնեղին լեռներս :

Ս.յն ատենէն սիրեցի զինքը յաւիտենականաբար , ով Մենիկ , ա՛հ ինչու շունէի գահեր ու թագեր ինձի հետ ծիրանածին սպայազատին առջեւը գնելու . բայց ես մինակ սիրտ մ'անէի եւ ոչ իսկ կարողութիւն զայն յայտնելու . այն ատենէն սիրեցի իրեն հետ այն հայրենիքը որ այնպիսի քաջեր՝ վեհ ոգիներ սնուցանել կարող է եղեր , գեռ չիտեսած սիրեցի այդ հայրենեաց հողն ու փոշին . սառոյցները՝ սրտիս սիրոյն հալեցան , սիրակարօտ այն հայրենեաց փափեցայ . Ինքը դնաց աշխարհս ալ հետը տարաւ , հրաժարեցայ ես ալ յաշխարհէս , ուխտ եղի ընդաչքս իմ՝ մարդու երես չի նայիլ , ով գիտէր քրիստո-

նէից Աստուածը , ճշմարտութեան ձայնը , մինչեւ ցմահ տխուր Աստուածորդւոյ մը հառաջանքները՝ զիս իրենց պիտի քաշէին եւ նոյն Աստուածը , զիս խաղ ընելու համար այս տեղուանքս պիտի ձգէր՝ ծանր փորձի մը տակ թողլով իմ առաքինութիւնս . վկայ են լեռներն եւ քարանձաւք յորս թափառիմ թէ կը սիրեմ զիմս Տրդատէս , բայց ուխտեալ եմ , երկնանուէր եմ , գիտեմ , Մենիկ , ով գիտութիւն չար քան զմահ :

ՄԱՆՅ. Թշուառ , միանգամայն յոյժ սիրելիդ Հոփիսիմէ , ինչպէս կրնամ դատագարտել , բայց եւ ինչպէս արդարացնեմ այդ սէրը . երկինք չընէ որ սնուտի յոյսերով ես քու սիրտդ լեցնեմ . եկուր , հեռանանք , առանձնանանք , կղզիանանք իմ հոգիս , տեսնենք ինչ կը ծնանի մեր առանձնաբոյս մտածութեանց ծոցէն :

### Տ Ե Ա Ւ Լ Դ .

ՆՈՅՆՔ , ՆՈՒՆՔ .

ՆՈՒՆՔ . Ո՛վ իմ քոյրերս , չք գիտեր , այս առաւոտ երբ սովորութեանս համեմատ քաղաք իջեր էի մեր ոգեալահիկը հայթայթելու , տեսայ որ ժողովուրդը հրապարակին մէջ խոներ էր , մոտեցայ հասկանալու , քարոզը կազմակէր՝ արքայական հրովարտակը եկէր լոելու համագումար ժողովուրդք :

ՀՈՒՓՍԻՄՅ. Հրովարտակին նի՞ւթը :

ՆՈՒՆՔ . Սոնկացուց զիս , այնպէս խորունկ տպաւրուեցաւ սրտիս մէջ :

ՀՈՒՓՍԻՄԵ. Կրնաս զրուցել :

ՆՈՒՆԵ. Կը պատուիրէր ամէն հասակի մարդու զիստուածները մեծարել եւ անոնց պաշտամունքէն ետ կեցողներուն՝ գառն հալածանք եւ մահ կը տպառնայր ու մեզի համար կը հրամայէր խնդրակներ հանել ամէն կողմ, մինչեւ որ գտնեն ու իր ձեռքը մատնեն :

ՄԱՆԵ. ԱՇ երկիր, աշխարհ անյագ յարենէ, դեռ բաւական չեղան թափուած արեան հեղեղները. Աստուածարեալ որդւոյ մարդոյ կողաբաց վտակը յո գնաց. մինչեւ ցերք, ծարանդ արեան, միշտ ի ճենճերա շարաւոյ մարդազոհից պիտի արբենաս եւ միշտ դահիճ պիտի հոտիս : ՈՇ որքանի ծերք եւ տղայք, երիտասարդք եւ կուսանք, կաթն արեան հետ խառնուած, ճերմակ ալիք յարիւն թաթաւեալ. ահ արեան ծով մ'է կտրեր աշխարհք, աչքս որ կողմը դարձունեմ այդ սրտավատառ տեսարանէն, ո՛հ իմ հոգիս կը նուազի, հրեշտակ Աստուծոյ, հասիր ինձ յօդնութիւն :

ՀՈՒՓՍԻՄԵ. Դու կը տիրիս, յոյժ սիրեցեալ քոյր իմ Մենիկ, յանապատի փթթեալ ծազիկ, արտասուաց ջուրերուն մէջ սիրեալ արմատդ փափուկ, անրիծ շուշան նունուֆար՝ հառաչանաց դուն հովերով կը սնանիս, անուշ աչքդ ծաւի՝ միշտ արցունքավ կը ծովանայ, սիրտդ քնքուշ՝ գորովելով կը մորմոքի մեր քաշելու նեղութեանց եւ աղիտից վրայ. անուշակ ի լիճ լանջացդ հազիւ հազ չնչէ մեղմիկ հովի տիրութեան՝ ուռնուլ առնու ճերմակ կուրծքդ թասուն, քստմի մաքուր ճակատդ եւ թաղծութիւն աչուըներէդ կու զեղու. կուլաս դու հաւատացեալ եղբարց Քրիստոսակոյտ բազմամրոխից ի մահ վար-

եալ արդէն մահանուէր հօտի մը վրայ. ընդհակառակն ես կը խնդամ, կուրախանամ վասն զի հոն կը տեսնեմ եկեղեցւոյ, ժողովրդոց հանդերձեալ փառքը, միանգամայն եւ գչաստատութիւն կրօնիցն ճշմարտութեան :

ՆՈՒՆԵ. Այս, բայց նախ պէտք չէ՞ որ կենաց բանը սերմանենք, քարոզենք աշխարհիս ճշմարտութիւն :

ՀՈՒՓՍԻՄԵ. Ոսկերք արդարոց հաւատոյ սիւներն են եւ խարիսխ ամրութեան ժողովրդոց :

ՄԱՆԵ. Ճշմարտութիւնը զօրաւոր է ինքնիրեն. ժամանակը կընէ իր ազդեցութիւնը մտաց վրայ : Մեզի կը մնայ սպասել եւ յուսալ :

ՀՈՒՓՍԻՄԵ. ԱՇ, Ե՞րբ պիտի ըլլայ որ յաւիտենից սահմանեալ ժամը զարնէ :

ՆՈՒՆԵ. Ահաւասիկ Գայիհանէ մայրն կուգայ, տեսնենք ինչ պիտի ըսէ :

## § Ե Ա Խ Ա Լ Ե .

ՆՈՅՆՔ, ԳԱՅԻԱՆԵ

ԳԱՅԻԱՆԵ. Ողջոյն ճեզ, որդեակք իմ, ո՛հ, ուր էր թէ այս ողջունիս հետ երջանկարեր խաղաղութիւնն ալ կարենայի բերել. ուր էր թէ կարենայի զջեզ, Քրիստոսի հօտը՝ սրտիս փարախին մէջ ցանկապատ պահել :

ՄԱՆԵ. Մայրիկ, ինչ ըսել կուզես. միթէ այս լեռները եւ անձաւները բաւական չեն մեզ ծածկե-

լու՝ մինչեւ միրիկը անցնի. ինչո՞ւ սիրտդ ահուդողի  
մէջ կը ծփայ եւ այլացած աչքերդ մէյմը մեզի կը  
դարձունես, մէյ մ'ալ Հոխիսիմեայ վրայ կը հաս-  
տաես. ի՞նչ կայ, ի՞նչ եղաւ, միթէ երկնքէն հրեշ-  
տակ երեւցաւ քեզի:

ԳԱՅԻԱՆԵ. Այո՛, դստրիկ իմ սիրուն, մահուան  
հրեշտակը՝ մանգաղը ձեռքը, որն որ անգթաբար  
իմ ծաղիկներս հնձեց չորս կողմուն. դոնէ կանխէ՛ր  
զիս զարնելու եւ որդեկացս մահը չխտեսնէի:

ՆՈՒՆԵ. Զմեկնես մայր:

ԳԱՅԻԱՆԵ. Դիշերն ի բուն խրճիս առջեւ նստեր  
էի, սիրտս միտքս լեցուած իմ սիրելի զուկներովս.  
անոնց համար ես առ Աստուած կաղօթէի. աչքս  
թզնունեաց ծովին վրայ կառուցած, ծովին սատղ-  
ները՝ սատղներէն դէպի ծով կելնէր կիջնէր եւ իմ  
հոգիս ծաւալէր: Ամպը կալսւ զլուսին, մելամաղ-  
ձոո քօլ մը ձգեց, լերանց, մայրեաց, ջուրց երե-  
սին. հեռուանց անորոշ բան մը ամալին մէջը պատած  
ծովին վրայէն անցաւ եկաւ մինչեւ առ իս, մէկդի  
առաւ երեսին քօլը, եւզոյի քոյրս էր՝ ճանչցայ,  
ճառագայթաբակ լուսոյ մէջ կը ծփար, աստղները  
չորս կողմն առեր էին, ամէն մէկը մէյմէկ ծանօթ-  
կուսի կերպարանքով. քան զլուսին լուսաւոր էր,  
բայց լուսնէն աւելի տրտում թուէր. քննր իմ, ըսի,  
այդ փառաց մէջ ի՞նչու այսպէս տխուր, ի՞նչ եղաւ  
Զեզ — Դիոկղետիանոս կայսեր հրամանը՝ մահուամբ  
ի կեանս փութացուց զիս, բոլոր սուրբ կուսանօքս,  
քու ինձ յանձնած զաւկներովդ. նոյն վիճակը ձեզի  
ալ կը սպասէ, դահճին սուրբին ներքեւ պիտի լինաք  
ամէնքդ ալ՝ Հոխիսիմէնախ քամէն, քիչ ատենէն  
կը տեսնուինք... ըսաւ եւ վերացաւ յինէն տեսիլն:

ՀՈՒԹՍԻՄԵ. Քորք իմ առաքինիք, ահաւասիկ յա-  
փուենից սահմանեալ ժամն հնչեց որուն անձկակա-  
րու կը սպասէի. հասաւ դարագլուս ցանկացեալ  
սրտիս՝ ժամ լուսաւորութեան Հայոց աշխարհին:  
Ելէք ափեզերք ձեր քունէն, յօդ ցնդեցէք մեռե-  
լութեան պատանքներնիդ. խորտակին զլթայք գե-  
րութեան. ոչ եւս ստրուկ կամ ծառայ՝ ամէնքն  
ազատ, սէրը վարէ զոփեզերս: Հասկա, ձեռք տանք  
իրարու, բարձրացնենք ճշմարտութեան ձայնը,  
խառնուի՛ մեր արիւնը անթիւ վկայից արեան հետ,  
ու մեր գիտականց վրայ՝ իբրեւ ի վերայ մահարձանաց  
պարսպաց քաղաքին Աստուծոյ, կանդնի յաղթա-  
կան խաչը. (Այս միջոցին յանկարծ որսական եղ-  
ցերեայ փողը կը զարնուի.)

ԳԱՅԻԱՆԵ. Փախչինք որդեսակք: (Կուսանի խու-  
ճապին, Գայիսանի եւս. միայն Հոխիսիմէ կը մնայ  
տեսարանին վրայ:)

### Տ Ե Ա Խ Լ Զ .

#### ՀՈՒԹՍԻՄԵ (առանձին)

Փախստն գացին ամէնքը. ինչո՞ւ ես ալ չեմ կրնար  
փախչիլ... ո՞ր թշնամին դէմս պիտի ենէ:



## ՏԵՌԻԼ Ե.

ՀՈՒՓՍԻՄԵ, ՏՐԴԱՏ.

(Տրդատ որպրդի ձեւով յերեւան կեղնե եւ շուարած  
կը մնայ.)

ՀՈՒՓՍԻՄԵ (ինքնիրեն). Ո՞վ տեսիլ:

ՏՐԴԱՏ. Ո՞վ ես դու, ի՞նչպէս մինակ, հոս, առանձին, լերանս գլուխը... չես պատավաներ:

ՀՈՒՓՍԻՄԵ. Հիւր եկայ լերանցն Հայոց, քիչ առենէն պիտի երթամ՝ ուստի դառնալն անհնարին:

ՏՐԴԱՏ. Ի՞նչ ըսել կուզես... (ինքնիրեն) որո՞ւ հետ կը խօսիմ արդեօք. ըլլայ թէ Աստուածուհեացմէ մէկը ըլլայ. ինչ ճայն է որ անխօս շրթունքներէն ինձի կազդէ... (բարձր) Միթէ Աստղիկն ես ինքնին, ո՛գեղապաննդդ, թողեր ես երկինք ու երկրիս երեսը իջեր քու գեղեցիկ որարդդ լերանց վրայ փնտուելու... Մի գուցէ Անահիտն ըլլաս, ո՛սպիտակափառ կոյս, որ յաւէրժհարսունքներովդ միշտ նազիս եւ սիրես թափառիլ մեր անտառներուն մէջ.. ինչո՞ւ այդպէս լուռ, անողոք կը կենաս. միթէ քու սեղաններդ՝ խոյերով, զուարակներով բաւական չը պատուեցի. ըսէ, մէկ խօսքովդ քեզի նորանոր կառուցանեմ, քան զմեհեանդ յերիզայն հրաշակառոյց քեզ յօրինեմ, ո՛հիասքանչդ տեսիլ. ոսկեձոյլ, ոսկիահատ արձանդ՝ ակունքներով զարդարեմ, քան զարծաթի գահդ որ ի լերինն Սեպուհ՝ բոլոր Հայոց բարձանց վրայ քու աթոռդ հաստատեմ. տէհ լսեցընել տոնը քու ճայնդ:

ՀՈՒՓՍԻՄԵ. Արքայ, պատկերն որ յիս՝ աստուածական, այլ սիրտն որ ի ներքոյ՝ մարդկային. հողեղինի տկար բնութիւնը կը կրեմ ես.

ՏՐԴԱՏ. Ո՛չ չաշխարհիկդ պատկեր, եթէ դու չես յաստուածուհեաց անմահից մէկը եւ ոչ ալ մեղի ծանօթ մականացուաց դասէն. ըսէ, ո՞վ ես, ուստի գաս, կամ յո՞ն երթաս :

ՀՈՒՓՍԻՄԵ. (սուդ ինչ լուորեննե ետքն) Այն օրէն որիմ որսորդս ի յանգէտս սիրոյն սլաքով մահուան նետը ուղղեց սրտիս ու գնաց, եւ ոչ միանգամ ետին դարձաւ նայեցաւ, անկէց ի վեր աչուրներս ես յաշխարհէս դարձուցի անանցական աշխարհի անմահական գաւառները : Ես իմ կամքս լուեցուցի, քանզի տեսայ որ երբէք չպիտի լրանային իդձերս երկրիս երեսը : Սուզ են այսուհետեւ իմ պանդըստութեանս օրերը, թո՞ղ զիս քաջարանց Տրդատ արքայ Հայոց եթէ կուզես ըլլաւ ձեռնունայն ստուերի գրկածու այր :

ՏՐԴԱՏ. Բայց գիտեն դու որ ինչպիսի բուռն կիրքեր կը յուզես, ո՞վ ճայնդ անուշ քան գանմահից, խօսքերդ մահուան պէս դառն, սակայն զրուցէ դարձեալ, ո՞րն է այդ որսորդը որ սիրոյն աղեղամիք մահուան սլաքը ուղղեց սրտիդ, որսորդ սրտից դու : ինչպէս մահն ի ծոցիդ եւ դեռ կապրիս, զիարդ ճանչցար դու Հայոց թագաւոր ըլլալս, եւ ինչո՞ւ զանձդ անգիտանաս Հայոց լինել թագուհի :

ՀՈՒՓՍԻՄԵ. Երանքի թէ բնաւ զքեզ ճանչցած չըլլայի. այն ատեն ոչ արեւուն լոյսը ինձի կըլլար դըժալիքի եւ ոչ լուսնին ճառագայթները. անթաց աչօք երանութեանց կը նայէի եւ ոչ այսպէս կենդանւոյն ի գերեզման կիշնէի :

ՏՐԴԱԾ. Ես քեզ արդէն ծանօթ անդթութեամբս, միանդամյան եւ մահաբեր, ես որ քու վրադ սքանչացեալ ի տիկնութիւն Հայոց Հրաւիրած, իբր Աստուածուհի կուգի պաշտել... եւ ուր կրնաս ճանչցած ըլլալ դու զիս՝ մինչ ես զքեզ չեմ տեսած.

ՀՈՒՖՍԻՄէ. Քեզի համար կերդէին և իբրեւ զսէդն Տրդատ որ սիբալովը գետոց թումբերը աւրեց եւ ի սիդալ իւրում ծովոց յորձանքը ցամքեցուց « քեզի համար կերդէին եւ համբաւը կը տարածուէր յաշխարհ ամէն, ու քաղցր յիշատակներ մոքին մէջը արթննալով՝ հեռարնակ կուսին սիրտը բարախէր :

ՏՐԴԱԾ. Ի՞նչ կը լսեմ... « յիրաւի շատ տեղուանք եմ քալած խաղաղութեամբ եղեր է կամ պատերազմաւ, թորդումազանց ու Պարթեւաց կողմերը մերն ըլլալուն՝ լաւ կը ճանչնամ. Ասորեստան եւ Տաճկաստան մենէ օտար չեն, Յունաց եւ Հոռոմոց աշխարհը (Հոխիսինի այլայլուրինն կը ցուցնէ) »... Հռովմայ անունը տուի եւ խռովեցար... կարելի՞ բան է... հոն, տղայութեան հասակէս՝ հայրենիքէս փափուցեալ եւ զքեզ ճանչցած ըլլամ... ո՛չ սիրելի է ինձի իտալիա, նա եղեւ իմ մանկութեանս հիւրընկալօթարանը եւ ես երախտապարտ եմ իրեն, բայց ի՞նչ չարկրցեր եմ ըրած ըլլալ քեզ՝ թէ եւ առանց գիտնալու:

ՀՈՒՖՍԻՄէ. Ոչ աւելի քան զոր հանդերձեալ ես ինձ առնել դու արքայ, քիչ ատունէն սիրակարկառ բազկացդ մէջ որտելով, մահուան ծոցը արիւնըւայ իմ անկողինս պիտի փուես, համայն այնպէս ի մահուա քան թէ ի կեանս երջանիկ պիտի ընես զիս, ո՛ անդութիւնութիւնութիւններս, ու անձկութիւններս,

ՏՐԴԱԾ. Միթէ կը ցնորիմ ես ով Դիք, մոխի ըրէ ինձի. արդեօք քու լեզուիդ մէջ կեանք ըսելով՝ մահի կիսանաք եւ սիրոյ անկողինները մահուան նօմինե-

րու տակ կը ձգեն քու հայրենեացդ որդիքը. ո՞ր աշխարհիս կողմն է այդ հայրենիքը, ո՞ւր այդ հայրենեացդ զաւակները :

ՀՈՒՖՍԻՄէ. (մատնանիշ ցուցնելով երկինքը) Հոն է, արքայ, հոն ըղձից լրումն, հոն կեանքն է՝ սէր. մարդս ի զուր այս աշխարհիս տղմին մէջ կը թաւալի, դարձեալ աշքը միշտ աստղներուն է դարձուցած :

ՏՐԴԱԾ. (ինքնիրեն) իմ նախահարցս հողին վրայ կը կոխեմ ես, (բարձր) խօսէ, գերմարդկային գեղեցկութիւն. բայց ինչ որ ի հերուն կը թողուա ինձ նշանել գրախտային կերպարանքէդ, Աստուածային խօսքերէդ, յուսացնել տուածդ եթէ չի կատարես՝ յափտեան չպիտի ներեմ քեզ, եթէ չես ինձի հաղորդական, գնա՞ դու բնակէ քու երկինքներուդ մէջ:

ՀՈՒՖՍԻՄէ. ԱՌքայ, իմ եւ քու մէջ վիհ մը կայ, դոր իմ մահս միայն կրնայ լեցնել :

ՏՐԴԱԾ. Ո՞րն է այդ վիհը. եթէ աշխարհք բաւական չեն զայն լեցնել, բայց երբ անձամբ նետուելու ըլլամ ես քու եւ մահուան մէջ տեղը, ո՞ր բազուկը կրնայ զքեզ ինձմէ յափտակել.

ՀՈՒՖՍԻՄէ. (ինքնիրեն) Ո՞վ Տէր, դու որ յաւիտենական արդարութեան աթոռէդ ամէնուն սրտին խորեը կը կարդաս, կը տեսնես նաեւ ինչպիսի վայրագ սէր մը իւր սրտին մէջ կը ծագի, դու որ գիտես իմ անձկութիւններս, դու ինձ հասիր յօդնութիւն, ուժ տուր ինձի, քանզի սիրով կը նուաղիմ:

ՏՐԴԱԾ. Ո՞վ որուն անունը անձանօթէ ինձի դեռ. Ի՞նչ կը խօսիս, միթէ քու հայրենեացդ ոգիները կը կանչես՝ իրենց խորհուրդ հարցնելու :

ՀՈՒՖՍԻՄէ. Այո՛, արքայ, իմ Աստուածս կը կոչեմ որն որ այդ վիհը բացած է իմ եւ քու մէջ :

ՏՐԴԱԾ. Կորսուի այն Աստուածը :

ՀՌԻՖՍԻՄԵ. Կեցիր, արքայ, այն քու Աստուածդ ալ  
է. հզօր է նա որ իմ ձեռացս մէջ ճզմել տուաւ սիրտս :  
Դու որ իշխես մարդկանց՝ կրնան քեզի հակառակիլ.  
Հոգիներու իշխողն է դա, բոլոր քու Աստուածնե-  
րովդ միատեղ՝ ոչինչ ես իր առջին, նայեցաւ՝ անցաք :

ՏՐԴԱԾ. (ինքնիրեն) Ո՞վ դիք, գուք իմ կասկած-  
ներս յօդ ցնդեցէք. բերանս առաջ չերթար հարցը-  
նելու. վասն զի փորձով դիտեմ անոնց մոտաց հաս-  
տառութիւնը : (բարձր) Զըլլյա թէ խաչապատից  
կուսանաց խմբէն ըլլաս որ Հայոց լեռները ձեզ ապա-  
ւէն մը փնտուելու փախստեամբ եկեր էք Հռովմա-  
յեցւոց աշխարհէն . — ըսէ՛ թէ չեմ :

ՀՌԻՖՍԻՄԵ. ինչ որ ըսեմ կարող է կէտ մը փոխել  
էութիւնս. — այս անոնցմէ եմ ես :

ՏՐԴԱԾ. (խոր զգածկալ, յի վհասուրեամբ) Ո՞վ  
գառն դիտութիւն : (ինքնիրեն) Այսպէս, անգութ  
Աստուածներ, մարդուս սիրտը խաղ կընէք. . . .  
աւաղ, արքայական հրովարտակը գրել տուած ժա-  
մանակս, ինչպէս ալ սիրտս գնաց, անողորմ ճակա-  
տագիր. Այս է իմ վարձս անշափ վաստակոցս, այս  
փոխարէն իմ արդեանցս . . . . Օ՛ն անդր (բարձր)  
հիւր եկար լերանցն Հայոց կուսան դու՝ ես Հայոց  
աշխարհին տէրը, ամենէն առաջ՝ իմ հիւրամիրու-  
թեան պարտքս պէտք է կատարեմ. ուստի Խոսրո-  
վիդուխտ քրոջս կուսական արքունիքը կը հրաւիրեմ  
զքեզ բոլոր ընկերուհեօք :

ՀՌԻՖՍԻՄԵ. (այլայլելով, ինքնիրեն) Ե՛րկինք, գո-  
նէ ընկերներս . . . ես եղէ պատճառ . . . ո՛չ ի՞նչպէս  
ընդունիմ . . . բայց կրնամ մերժել . . . (բարձր) թէ եւ  
ես ոչ, այլ Աստուած է որ կուզէ՝ զիարդ հակառակիլ :

## ՀԱՆԴԵՍ

Տեսարանն է Գառնոյ ամրոցին մէջ զոր « որձաքար եւ կո-  
փածոյ վիմօք երկարագամ եւ կապարով մածուցեալ, յորում  
շննեալ եւ տուն հովանոց, մահարձանօք, սքանչելի դրօշ-  
ուածովք, բարձր քանդակաւ ի համար քեռ իւրոյ Խոսրովի-  
դըխոյոյ : » (Խոր. Պտմ. Հայ:) (1)

Գրատուն մի մեծ, բամբիոն որմէն կախեալ, ի միջակին  
եղուտանի զանաւրակ' վիշապի մորք մը վրան ձգած : Սոյն  
այս դահլիճ, սրանք շուրջանակի, արտաքուստ դրախտք եւ  
անդրագոյն բաւք անտառաց :



## ՏԵՍԻԼ

ԽՈՍՐՈՎՀԻԴՈՒԽՏ, ՏՐԴԱԾ.

ԽՈՍՐՈՎՀԻԴՈՒԽՏ. Եղբայր իմ, ո՛չ ի՞նչ անուշ տե-  
սութիւն, բարեգուշակ գալուստդ անշուշտ. թնդ  
տուր մէկդի առնում զլմէդ սաղաւարտը, յոգնած  
կերեւաս, անտարակոյս որաէ կը դառնաս. փոշե-  
մած ոտքերդ եւ քրտնաթոր ճակատդ յայտնի կը  
ցուցնեն. գոնէ այս դիշեր հոս հանգչէ, արդէն ե-  
րեկոյեան ստուերները երկննալու վրայ են, որչափ  
ժամանակ է Խոսրովիդխտոյդ բնակութեան սեմնցը  
վրայ ոտք չես կոխած. կրնամ հարցնել ինչ է այս  
անսովոր այցելութեանդ պատճառը :

(1) Քերթողական ազատութեամբ յառաջացուցեալ զշինուածն :

ՏՐԴԱԾ. Քոյր իմ, այս, հոս քու քովդ է որ քիչ  
մը կը գտնեմ ինքզինքս, չեմ գիտեր ինչ տարօրինակ  
տկարութիւն մը՝ օտարութիւն իմ բնութենէս վրաս հաս-  
նելը եւ բռնանալը մէկ եղաւ. կամնամ ըսելու, եւ  
այդ ալ միայն քեզի է որ կը խոստովանիմ, Խոսրովի-  
դուխտ չունիմ հանդիսաւ.

ԽՈՍՐՈՎԻ ԳՈՒԽՏԻՑ. Կը տեսնեմ զայդ, Տրդասո, ի՞նչ  
քանի համար, ինչո՞ւ հոգք եւ վարանք, ո՞հ անբա-  
ժինք ի թագապսակ գագաթանց, զիւցազն հարա-  
զատիս ճակատը կը մթագնեն. պատերազմի մոա-  
ծութիւններով արդեօք դարձեալ կը տապիս. մի՛  
այլ, եղրայր իմ, քանի՛ մէկ սիրաշունչ եղանակը  
արիւնչեղութեանց մէջ պիտի անցընես. մինչեւ  
ցերը հօր եւ զարմի վրէքը պիտի պահանջես. — Ժա-  
մանակ է որ կենացդ կցորդ մը ընտրես, առանց  
մեր զիւցախառն Պարթեւաց արեանը եւ Հայոց գա-  
հին արատ մը դնելու. արդէն արքայադուստրն  
Ալանաց Աշմէն օրիորդը իր գեղեցկութեանը աւար-  
տեալ հատակին մէջ քեզի կը սպասէ. դու ինքնին  
կըսէիր ինձի հիւստականաց դէմ պատերազմիդ ա-  
տենը՝ քանի քանի անգամներ տեսած ըլլալդ քեզ  
հասակակից օրիորդը՝ իր հողմածուփ մազերովը աշ-  
ուըները սրբել եւ սիրոյ նայուածքներ թերաքամ-  
եալ առ քեզ դարձնել. ինչո՞ւ կուշացնես :

ՏՐԴԱԾ. Քոյր իմ, պատերազմի մոածութիւնները  
չեն որ զիս կը տազնապեն. չեմ ուզեր ժողովրդոցս  
հեծութիւնները մինչեւ յերկինս բարձրանալով՝  
խափանեն հօրս մրմռեալ ուրուականին գիշերընթաց  
ոռնածայնը. ոչ ալ չափտի երթամ անձամբ վնասուել  
ճակատամարտին գաշտը՝ խառն ազգիս արեամբը  
ներկելու, միայն թէ ուրիշները չինտուուին եւ մահը

Ճերեն ժողովրդեանս մէջ, ան ժամանակ մենէ իբաց  
վանելու համար՝ զիտեմ զայն դարձնելը իրենց  
ծոցը. բայց այդ չէ որ ինձի երբէք երկիւղ ազդած  
ըլլայ: Ուրիշ կողմանէ ալ Աշխադարայ կուսին նայ-  
ուածքը վաղանցուկ տպաւորութիւն մը չէին կինար  
թողուլ սրտիս մէջ, սակայն պէտք չէ՞ր որ ազատ  
ըլլայի. ինչո՞ւ ճամբուս վրայ հանդիսէի Աստուածա-  
կան իմն պատկեր, նա մանաւանդ զինքը դեռ չի  
տեսած՝ ինչո՞ւ ես իմ բերնովս իր դատապարտու-  
թեան վճիռը տուած ըլլայի:

ԽՈՍՐՈՎԻ ԳՈՒԽՏԻՑ. Ի՞նչ էր տեսածդ :

ՏՐԴԱԾ. Հոփիսմէ, հիսաքանչ տեսիլ, դա ինքն  
Դիոկետիանու փնտուածը, կայսերական զարմէ,  
խաչապաշտից կուսանաց խմբին մէջ. Վարագայ լե-  
րանց վրայ ուր որսի ելեր էի՛ պատահեցայ իրեն,  
առաջին տեսլենէն Աստուածուհեաց մէկը կարծեցի  
զինքը եւ անհնարին սիրով սիրեցի. Աստուածային  
իմն չնորհէ հոգերուզիմ՝ անբացաստրելի անուշութիւն  
մը բոլոր իր անձին վրայէն՝ իր էութենէն դուրս կը  
ցոլար. անուշութիւն՝ որ կանացի գեղեցկութեան  
լրումն է. Միանգամ տես զինքը, Խոսրովիդուխտու-  
թիւնը, քոյր իմ, զինք կրթեց իր վարժոցին մէջ.  
քանի որ ես անդուլ մարտից, պատերազմաց մէջ  
գեղերէի եւ կրկիսին մէջ զանձն կրթեալ զոսկերս  
իմ ամրապնդէի, յուսով օր մը իմ եւ քու, հօրս ու  
հայրենեաց վրէծն առնելու, գո՞ւ, հոգւնյս հատոր,  
քսանը մէկ տարի անդադար յամուըն Անի կեանքդ-  
կանցունէիր՝ բոլորովին ինքզինքդ ուսմանց եւ գի-  
տութեանց տուած ու բնութեան գաղտնիքները հե-

առաջօտելու , նոյնը հիմա ալ հոս փրակեալ Գառնոյ  
հովանոցին մէջ : Դու լեր միջնորդ ընդ իս եւ ընդ  
նէ , դու համոզեալ որսա՛ զսիրտ կուսին յիս յան-  
կուցանել , փութա՛ Խոսրովիդուխոտ , քանզի սիրով  
կը տապիմ : Ահա կու գայ . . . հեռանամ ես : (Կեղծէ :)



### ՏԵՍԻԼ Բ.

ԽՈՍՐՈՎԻԴՈՒԽՈՏ , ՀՈՒՓՍԻՄԷ .

ԽՈՍՐՈՎԻԴՈՒԽՈՒԽՈՏ . Ողջամբ ըլլայ գալուստդ , կոյս  
գուշ . լսեցի որ օտար եւ հեռաւոր աշխարհներէ կու-  
գաս , ի՞նչ երջանիկ դէսք բերին զբեզ մեր մէջ :

ՀՈՒՓՍԻՄԷ . Դոհութիւն որ ողջամբ կը տեսնեմ  
զձեզ , օրիորդ Հայոց Խոսրովիդուխոտ . հեռու երկիր-  
ներ մինչեւ հիմա կը բաժնէին զիս ձենէ՝ բայց ոչ  
եթէ միտքս ու սիրոս , վասն զի թէ եւ ես ձեզ օ-  
տար էի , սակայն դուք ինձի ո՞չ . Աստուած մը զիս  
հոս զրկեց ընկերուհի բարեւպաշտօն կուսանօքն՝ ծանր  
ալարտաւորութիւն մը յանձնելով մեզի որուն եւ զոհ  
պիտի ըլլանք :

ԽՈՍՐՈՎԻԴՈՒԽՈՒԽՈՏ . Ի՞նչ կը նշանակեն այդ խօսքերը ,  
օրիորդ Հոփիսիմէ , վատահ լեր , բաց ինձի սիրոդ ,  
ըսէ համարձակ իրեւ քրոջ մը եւ ոչ արքայադստեր .  
Ի՞նչ է նպատակդ , ո՞րն է քու Աստուածդ . եթէ սի-  
րելի ըլլային քեզ մեր ճանչցածները՝ անոնց վրայ կը  
խօսէի քեզի հետ եւ քու վրադ կըհետազօտէի իրենց  
ալատկերը : Բայց գիտեմ որ ատելի են քեզ ու քոյոց ,

ուստի զրուցէ որ լսեմ : Ես ոչ զոք կարհամարհեմ  
եւ մարդկանց սրտին մէջ կարդալը՝ իմ ամենէն մեծ  
ուսմունքս է միանգամայն եւ զբաղմունքս :

ՀՈՒՓՍԻՄԷ . Օրիորդ Խոսրովիդուխոտ , իմաստու-  
թեամբ խօսիս . երանի քեզ բիւր անդամ որ ձշմար-  
տութեան լցուը սրտիդ մէջ չի ծագած՝ այսպէս լու-  
սաւոր է քու հոգիդ : Քանզի կուզես որ քրոջ պէս  
խօսիմ քեզ . սէրն ինքնին կուտայ համարձակութիւն :  
Ողջամբ եկի այս , բայց գիտեմ որ ողջ պիտի ելնեմ  
ասկից . ոչ ապաքէն մեր կեանքը թագաւորաց ձեռքն  
է եւ որոց դատին զաշխարհ . բարերազդաբար հոն  
չի լմնար եզերեալ իմ կենացս սահմանը : Այս մահա-  
ցու քօղին տակ անմահ ոգի մը կը տածեմ որ մահուան  
դէմ բարձրաբարբառ կը բողոքէ թէ չեմ ես այս աշ-  
խարհէս , վասն զի աշխարհք բաւական չեն զիս լե-  
ցընել : Պանդուխոտ կը թափառիմ երկրիս երեսը ուր  
ծաղիկ մը չիկաց որ իր փուշը չունենայ . Ա՛հ , այս  
բոցատոչոր շրթամբքս կուզիի քարոզել աշխարհիս  
ճշմարտութիւն եւ սէր՝ մի միակ սրտերու Աստուածը :

ԽՈՍՐՈՎԻԴՈՒԽՈՒԽՈՏ . Միթէ տիեզերաց արարիչ մը չէ  
քու պաշտածդ ալ զոր մեք Արամազդ կանուանեմք :

ՀՈՒՓՍԻՄԷ . Ի՞նչ պիտի ըլլան ուրեմն միւս ան-  
համար Աստուածները :

ԽՈՍՐՈՎԻԴՈՒԽՈՒԽՈՏ . Ի՞նչ կը նշանակեն այդ սուրբերը  
որ ձեր երկինքը կը լեցնեն :

ՀՈՒՓՍԻՄԷ . ձշմարտութեան համար թափուած  
արիւններ :

ԽՈՍՐՈՎԻԴՈՒԽՈՒԽՈՏ . Միթէ քու Աստուածդ ալ չունի  
իր ստորոգելիքը . միթէ երբեմն բարկացեալ վրէժ-  
իւլնդիր Աստուած մը չի յառներ ի գատասան մե-  
ղաւորին եւ հալարտացեալ գոռողին եւ երբեմն ալ

բարերար գթութեան Աստուած մը հեղարար չի մեր-  
ձենար իր սիրելեացը :

ՀՈՒՓՍԻՄԵ. Հապա Դողոնեան կաղնիները , Դել-  
փոսի եռոտանիները , Սրմենակայ սօսիքը՝ ուսկից  
պատգամներ կը հնչեն անդադար :

ԽՈՍՐՈՎԼԻԴՈՒԽ. Եւ ո՞ւր աւելի ահաւորութեամբ  
եւ մեծվայելութեամբ Աստուծոյ անունը կը քա-  
րոզուի :

ՀՈՒՓՍԻՄԵ. Երանիթէ քեզի պէս ըմբռնէին ամէն-  
քը , օրիորդ Հայոց Խոսրովիդուխտ , բայց ի՞նչ հե-  
ռաւորութիւն ժողովրդեան հաւտացածէն . Ես պատ-  
մեմքեզ աջքով տեսածս ձեր սահմանաց մէջ , ճամ-  
բորդութեանս ժամանակ , եւ արդիւնք վկայ ըլլան  
ըսածիս : — Երբ բռնութեան հրամանը զօրացաւ որ  
զմեզ մեր հայրենի երկրէն հեռանալ ստիպեց՝ յետ  
եղեսից քաղաքէն անցնելու ուր ձեր Սրգար երկ-  
րիս վրայ առաջին Քրիստոնեայ թագաւորը ճշմարտին  
Աստուծոյ առաջին տաճարը հիմնեց , մինչդեռ մտանք  
Հայոց լեռները՝ ի՞նչ տեսանք — ամէն կողմք Քրիստո-  
նէութիւնը հալած եալ , կուապաշտութիւնը բարձրա-  
գլուխ եւ ո՞րն արգասիքը — բորոտները մարդկանց  
հալորդակցութենէ կտրուած թափառական եւ ան-  
տէրունջ երանց վրայ հազիւ թէ Քրիստոնէից քով  
միայն ապաւէն մը կը գտնէին՝ անոնց վիճակակից եղ-  
բարց պէս . աշացաւները թարթափեալ աղբիւրներու  
քով ի զուր առողջութիւն պաղատելէն սնուտի Աստ-  
ուածներէ՝ յուսահատած , մեզի կը զիմէին . անոնք  
քեզի հաւասատեն լաւագոյն քան զաջօք բացօք նը-  
կատողները եւ քաջառողջքն մարմնով խաչելցն Աս-  
տուծոյ հրաշքները՝ այս Աստուծոյն զոր կըհալածէք որ  
կը պատուիրէ իրեններուն « Սիրեցէք զթշնամիս ձեր » :

ԽՈՍՐՈՎԼԻԴՈՒԽ. Վսեմ է արդարեւ այդ կրօնքը :  
ՀՈՒՓՍԻՄԵ. Անոր համար ալ քեզ վայել , օրիորդ  
Խոսրովիդուխտ . բայց որ չարագոյնն է առ ձեզ՝ միտ  
դի՞ր : Երբ հասանք Պալատ կոչուած տեղը՝ տեսանք  
որ լերան գլուխը ահազին քարայր մը բերանացեալ ,  
մէջը կրակատուն եւ հոն Արամազդայ ու Աստղկան  
քագինները կանգնած էին . բոլոր լեռը խորունկէն  
որոտմունքով կը թնդար եւ հուր եւ ծուխ ժայթ-  
քած ատենը՝ հեռուանց փայլակնանման լուսերով կը  
վառէր , գեւերը մէջը ուրախ զուարթ կայթէին :  
Յահից եւ ի վախից մօտենալով մեր Աստուծոյն օրհ-  
նութեան մրմունջներ շրթունքնիս , այրին բերանը  
երկու վիմարդեայ մրտած վիշապներ տեսանք՝ ո-  
րոնց կրյս աղջկունք եւ անմեղ պատանիներ կը մոր-  
թէին . ըսածիս ստուգութիւն կրնաս տեղեկանալ  
երկրին բնիկներէն :

ԽՈՍՐՈՎԼԻԴՈՒԽ. Ի՞նչ կը լսեմ :

ՀՈՒՓՍԻՄԵ. Ասոնք են , օրիորդ Հայոց Խոսրովի-  
դուխտ , ձեր պաշտած Աստուածներուն փափաքած  
զոհերը . քանի որ մեր Աստուածը ինքզինքը ողջա-  
կէզ պատարագ մատուցանէ մեր փրկութեանը հա-  
մար , ձեր Աստուածները մարդազոհից արեամբը կը  
յագենան ու կը զուարձանան :

ԽՈՍՐՈՎԼԻԴՈՒԽ. Ո՞վ Դիք կարելի բա՞ն է :

ՀՈՒՓՍԻՄԵ. Եւ ի՞նչ բարիք կը յուսացուի այն Աս-  
տուածոցմէ որ ըստ ինքեան չարք են եւ ի՞նչ առաքի-  
նութիւն այդ ժողովուրդներէ որ ամենայն մոլու-  
թեանց եւ ամսից օրինակ եւ նախագաղափար իր-  
ենց պաշտած Աստուածոց վրայ դրոշմեալ կը տեսնեն :

ԽՈՍՐՈՎԼԻԴՈՒԽ. Սակայն ինչպէս կրցար դու եւ  
քեզի պէս տկար կուսանք՝ այնքան ահազին , հեռա-

ւոր եւ անծանօթ գաւառներէ , քարուտ ժեռուտ տեղուանքներէ , Հայոց անկոխ ափափաներէն՝ անցնիլ ու գալ մինչ առ մեզ :

ՀՈՒՓՍԻՄԸ . Աստուած մը որ ըստ գնացէք վկայեցէք ինձի համար ի հեթանոսս՝ առաջնորդեց մեզի հոս . որուն անունը Բանն է՝ լրս մարդկան , օրէնքը՝ հաւասարութիւն եւ նշանը՝ փոխիսակի մէր , թագը փշեղէն պասկը եւ մական՝ խաչը . որուն թագաւորութիւնը քանզի չէ յաշխարհէ աստի՛ սրտերու մէջ կը թագաւորէ , որուն թշնամիները իրենց ամբարտաւան ճակատնին պիտի խոնարհեցնեն իր առջեւը՝ զինաթափեալ մի միայն իր պաշտօնէից սիրովն եւ անձնանուիրութեամբ . ահ , եկ , սիրելիս քեզի հետ միատեղ դիմենք այդ ճշմարտութեան Աստուծոյն իբր առնլը առաքինիք :

ԽՈՍՐՈՎ. Օրիորդ Հոփիսիմէ , ես ալ ժամերով մտախոհ եղեր եմ այդ կրօնիցդ վրայօք մեր Սանատրկոյ արբայագստեր Սանդիսոյ կուսին շիրմին վրայ որ Շաւարշան դաշտին մէջ կամբառնայ . յետ երկայն խորհրդածութեանց , խոստովանիմքեզ , քոյր իմ , կռոց ստութիւնը ճանչցայ՝ մտսամբ առասպելեալ պատմութիւնք նախնի դիւցազանց , բայց քու Աստուծոյդ դեռ չկրցի խելամուտ ըլլալ :

ՀՈՒՓՍԻՄԸ . Անհուն եւ անեզը ծով մ'է այդ , սիրելիս , այլ գոնէ հոն կը գտնես խմաստուն մոսացդ բարձրութեան եւ խոհից ընդարձակ աստղարէզ եւ հոգւոյդ սնունդն անսուաղ . բայց ոհ եթէ զիտնայիր միանդամ որքան սիրով կու զեղու . . . Տէ՛ր իմ Աստուած եթէ երբէք թափած արցունքներս կրցան հաճոյ անցնիլ քեզ , եթէ արիւնս որ պատրաստ եմ թափելու քու սիրոյդ համար՝ պիտի ըլլայ ընդունելի

դու ինձ քոյր ըրէ զինուրովիդուխտ , իջնայ քու լցադ իր սրտին մէջ ամէն մսիթարութիւններովը , թողով ինձի բոլոր անձկութիւնները :

ԽՈՍՐՈՎ. Խոփիսիմէ կը սիրես զիս քան զոր չեմ արժան , քու Աստուածդ ալ սիրէ զեկզայնակէս . արդէն այդ Աստուծոյդ նետերը սրտիս խորերը կը թափանցեն . յալթեցիր ինձի սիրավիր շնչովդ , մեծ ես Աստուածդ Հոփիսիմէայ , վասն զի բոլորովին սէր ես , մեռցի անձն իմ քեզի հետ , քոյր ցանկալի Հոփիսիմէ :

### ՏԵՍԻԼ Գ.

### ՆՈՅՆՏԲ , ԲԴԱՏ .

ՏԲԴԱՏ . Ո՞հ ինչ անուշ հնչէ ձեր ձայնը ականջիս . յար եւ նման երկու սիրավիր քոյրերու որ աշխարհիս մէյմէկ ծայրէն եկած զիրար յանկարծակի զիմաւորեն եւ խօսքերնին բնաւ չի լմննար . այնակէս կարօտն ու սէր առատապէս եւ անսպառ կը բղիսեն իրենց սրտէն : Ո՞ւր էր թէ միշտ այսակէս սիրով մնայիք երկուքնիդ ալ հաւասարապէս սրտիս սիրելիք եւ մերձաւորք :

ՀՈՒՓՍԻՄԸ . Երանի՛ քեզ , արքայ , որ իմաստութիւնը քեզի քոյր ես ըրեր , (ցուցնելով զինուրովիդուխտ .) ըլլաս անլող իւր խրասուցը . ես կը զգամ որ այդ աղու ձայնը չպիտի լեկմ երկայն ժամանակ , վասն զի քիչ ատենէն պիտի թողում այս մահացու մարմինս , հոգւոյս թեւերովը՝ պիտի գրկեմ զձեզ :

ԽՈՍԹՈՎԱԼԻԴՈՒԽՑ. Ո՞վ քեզի ըստաւ, կոյս, թէ պիտի  
մեկնիս գու մենէ :

ՀՈՒՓՍԻՄԵ. իմ Աստուածու, իմ կրօնքս, եւ այս  
խաչը զոր յաւիտեան սրտիս վրայ կը տանիմ ես :

ՏՐԴԱԾ. ինչո՞ւ կը յիշեցնես մեզի քու մահդ եւ  
մահառիթ քեզ գործին :

ՀՈՒՓՍԻՄԵ. Մանաւանդ թէ անմահութեանս պատ-  
ճառը :

ՏՐԴԱԾ. Զգուշացիր այդ անողորմ Աստուծոյն ա-  
նունը, քու բերանդ առնելու :

ՀՈՒՓՍԻՄԵ. Ո՞հ, գթութեան Աստուած է նա որ  
զիս քեզի հաւասար կընէ եւ տղմի մէջ թաթաւող  
աղբատը՝ մեզի եղբայր . այն Աստուածը որ մի եւ  
նոյն աչքով կը նայի արքայից գոռոզութեանց եւ  
խոնարհեալ Հապարտութեանց վրայ :

ՏՐԴԱԾ. Ո՞վ սովորեցուց քեզ ասոնք :

ՀՈՒՓՍԻՄԵ. իմ ուսուցիչս, իմ սէրս Քրիստոս :

ՏՐԴԱԾ. Ի՞նչ ըսել կուզես :

ՀՈՒՓՍԻՄԵ. Եթէ դու, արքայ, կարենայիր ըմ-  
բռնել այդ սէրը որ է ակնաղբիւր ամենայն սիրոյ,  
սիրուհւոյդ արեանը մէջ չէին թաթաւեր ձեռքդ :  
Բայց դարձեալ ատեն պիտի գայ եւ շատ չուշանար  
որ իմ ապարանիցս քարերը դու պիտի կրես, դու  
իմ բոյնս, իմ դադարս երկիրս վրայ, դու պիտի  
շինես, եւ սրտիդ պաշտածը դարուց ի դարս ցյաւի-  
տեանս ամենուն պաշտելի պիտի ընես . ես ալ՝ սիրոս  
բաժնուած Աստուծոյս եւ քու սիրոյդ մէջ, պիտի  
դամ քեզ այցելու :

ՏՐԴԱԾ. Հոփիսիմէ, կը սիրեմ զիս :

ՀՈՒՓՍԻՄԵ. Այս կը սիրեմ զքեզ ի վեր քան զամե-  
նայն սէր մահացու :

ՏՐԴԱԾ. Ուրեմն չպիտի մերժես զիս :

ՀՈՒՓՍԻՄԵ. Որ անցաւոր չէ ի քեզ, քանդի նուի-  
րական եմ Աստուծոյս : Ո՞վ Տրդատ, դարերու մէջ  
տօնելի պիտի ըլլայ մեր յիշատակը եւ ատեն պիտի  
գայ որ Հայոց մատաղ աղջկունք մեր յիշատակին  
պար պիտի բոլորեն :

ԽՈՍԹՈՎԱԼԻԴՈՒԽՑ. Ո՞ւր էր թէ սիրոյ եւ միութեան  
հաշտարար ոգին հիմակուընէ ձեր երկուքին սիր-  
ուերը զուգեր եւ երկիրս զուարթանայր :

ՀՈՒՓՍԻՄԵ. Զուարթանայ թող երկիր . . . տես ես  
իմ բերեր եմ ձեզ օժիտ իւր անհուն սիրովն առ Զեզ՝  
անանց յաւիտենականութեան մը խոստմունքներով :

ՏՐԴԱԾ. Եւ ի՞նչպիսի խոստմունքներ որ մի միայն  
զիս կը տանջեն . Գիտես, Հոփիսիմէ, որ ոչ խնայե-  
յեցի իմ վաստակաւոր հաւատարիմ պաշտօնէիս Գրի-  
գորի այդ աղանդին համար եւ եթէ զքեզ չըսկիէի . . .

ՀՈՒՓՍԻՄԵ. Մի յիշեցներ լինձի քու նուաստու-  
թիւնդ, ի՞նչ իրար անցեր էք, բռնաւորք, պաշտ-  
պանելու ձեր Աստուածները, ըլլայ թէ իրենց  
տկարութիւնն ըլլայ զձեզ դրդողը : Դու կարծես,  
արքայ, որ մարեցիր Հայաստանին ճրազը, մարած  
չէ նա . Կայծակը մոլորին տակ ծածկած է ի խոր վի-  
րապին եւ անծանօթին Աստուծոյ աշն է իրեն այցելու :

ՏՐԴԱԾ. Մոլիս Հոփիսիմէ :

ՀՈՒՓՍԻՄԵ. Երանէն էր քեզ, Տրդատ արքայ, եթէ  
անլսող չըլլայիր երկնակրաւէր ձայնիս . բայց աւանդ  
որ ժամանակը դեռ չէ հասած եւ ես ի զուր կը խօ-  
սմ: (կերպայ.)

ԽՈՍԹՈՎԱԼԻԴՈՒԽՑ. Կեցիր, ո՞ւր կը գիմես . . . ո՞հ շեմ  
կրնար բաժնուիլ քենէ : (կելլայ.)

## § Ե Ս Ի Լ Դ .

ՏՐԴԱԾ (առանձին .)

Ո՞հ , որպիսի մոլութիւն որ զիս ալ ի միասին կը յափշտակէ . անծանօթին Աստուծոյ ճայնը , անհասկանալի բայց զօրաւոր՝ սրտիս խորերը կը թափանցէ . զարմանալի այդ կոյսը՝ ոգւոյս վայրագ դաղանութիւնը կը մեղկէ . Թերեւս . . . կը սիրէ զիս . . . սակայն ինքը ուրիշ Աստուծ մը կը քարողէ իմիններուս թշնամի . . . Երկնից թողունք կրօնից հոգը . . . դու իմ սրտիս յոյժ ցանկալիդ . Հոփիսիմէ , պաշտէնչ ինչ որ կուզես , միայն թող որ ես ալ զըեղ պաշտեմ :

## ՀԱՆԴԵՍ Դ .

Յապարանն արքունի ի ներքին սենեակն ուր են գահութն . տեսարանին խորը շահք բորբոքեալք . լուրիւն :

## § Ե Ս Ի Լ Ա .

ՃՌԻՖՍԻՄԷ (զինով անկեալ զահաւորակին վրայ տեսարանին դիմացօվը) . ՏՐԴԱԾ (կացեալ ի սնարից) .

ՏՐԴԱԾ . Ի՞նչ դաղտնի զօրութիւն է որ զիս հոս կը կաշկանդէ . ո՞ր ծածուկ աջն է երկնքէն հովանի իր գլխուն : Ո՞վ կարծեր , ես Տրդաստ արքայ որ բանակներուն առջեւ ոչ զանգիտեցի եւ մահուան դէմ յանդգնարար վազեցի՝ տկար կուսի մը առջեւ եւ իր քունին մէջ պիտի դողամ երեսէն . . . կարծես թէ ասպառաժից վրայ կուտեալ արծուի բայն մըն է անմատչելի , եւ սակայն աղու աղաւննեկին հեղամնչիւն ձայնը հնչ ականջիս : Ո՞րչափ տարբեր քու վիճակդ իմինէս . . . դու քու անուշ քունիդ մէջ անմահից խօսակից , աշուլներդ երկրէս կտրած , աստղներուն ճակատդ դարձուցած , օդային կախաղանաւոր բուրաստանաց մէջ նազիս , ու սիրականդ իմ . . . մէկ նայուածքդ . . . ով երկինք , մէկ շունչ մը , մէկ հոգեղէն ազդեցութիւն մը . . . ահա կը շարժի . . . ինչ այս դողս . . . ուստի սարսուռն . . . քրտնիմես . . . ոսկերքս ճարճատեն . . . սոսկալի լռութիւն . . . ով

ահագին , անըմբոնելի մենամարտութիւն , ես ընդ  
անձին ոգորիմ . (Որումունիշի ճայն կը շուի երկինքը) .  
ինչու կորոտայ երկնից կամարը գլխուս վրայ . գի-  
շերուան ստուերներ , կարծէք զիս վալսցնել . չէ՞ք  
զիտեր որ Տրդատ պատերազմաց մէջ անդադար  
կեանքը անցուցած է . ի՞նչ կը մրմնաք դուք բար-  
կացայտ (ձեռքը կերկնցնէ բռուն սիրոյ կատաղուրեան  
մէջ դպչելու կուսական մարմնոյն , երկինքին կայ-  
ծակը կը մրմնայ .) արիւնս երակներուս մէջ կը սա-  
ռի . . . չափաբի թաղուս աներեւոյթ ոգի . (նորէն կեր-  
կնցնէ , կայծակը դարձեալ կորուսայ փայլակելով .  
ձեռքը իրեն կը բաշէ .) տիեզերաց արարիչը փայլակ-  
նացայտ տիգօք աշաց՝ աչքս կուզէ մտնել . կարծես  
թէ միանգամալ ձեռքս երկնցնեմ՝ սկսի գօսանայ .  
(նորէն կերկնցնէ , ճայրէ շանը որութեղուս , Տրդա-  
կը շեցուի արհաւրօֆ եւ ես ես երքարով տեսարանին  
խորը կը բաշուի .)

---

ՏԵՍԻԼ Բ .

ՀՈՒՓՍԻՄԵ . (կարքնայ այլ դեռ կես յուն ակսի  
նուազել :)

Ո՛հ ի Գառնոյ հովանոց  
Այդ ինչ անուշ շրջնկոյ ,  
Գարնանաշունչ են հովեր՝  
Մէկըզմէկու ձայն տըւեր .

Հասուերք մայրեաց թանձրացէք  
Զերկնից երես ծածկեցէք ,  
Երկինք եղան ինձ դահիճ .  
Սիրոյ բաղուկ լուսալիճ  
Ա՛հ , զիմ ըստուերն հալածէ ,  
Կեանքըս յերկրէ պակասէ :

Նետ մը թըռուաւ որսողին  
Զարկաւ սրտիս խորունկին .  
Որսորդն ովէ սիրելին ,  
Որսիկն եղէ սիրուհին .  
Սիրոյ աղեղն է լարած՝  
Մահուան նետերն են թըռուած ,  
Ո՞ զքեղ խաբեց ցանկալիս ,  
Ո՞վ դաւ գործեց նաղելիս ,  
Սիրոյն կապարճ գողացաւ՝  
Մահուան գործին տեղը դրաւ :

Գամ՝ տի երկնից բարձրերէն  
Քունիդ մէջ քեղ այցելու ,  
Աստըլներուն աչքերէն  
Պիտի նայիմ սիրելու .  
Երազներուդ մէջ թռչիմ ,  
Քու օդերուդ մէջ յածիմ ,  
Մազերա ձրդեմ հովերուդ ,  
Զայնըս ածեմ ամպերուդ ,  
Խանդակաթեմ ի սրտիդ՝  
Հոդւոյս պատկեր սըլսբալիդ :

Ո՞վ է երկրէս սիդալէն  
Գետոց թռւմբերն աւրելէն՝  
Կելլայ կուդայ ընդ երկին  
Կրկին պլասկ ի ձեռին.  
Ուրքին ներքեւ աստղներ,  
Գլխին չորս դին արեւներ.  
Ո՞հ, տարփալիս է կուդայ  
Մանկունք երկնից հըրաչեայ  
Փեսին դ'առաջ սուրացէք  
Զերկնից դըռներըն բացէք.

Թէ խանդակաթ եմ ըսէք,  
Անձկակարօտ կաթոդին՝  
Հըրաէր յինէն կարդացէք  
Զի սրտակաթ նըւաղիմ:  
Սիրոյ կրակին ջահք աստեղք  
Երկնից կապոյտ դաշտերէն՝  
Ի յառադասան իմ մուծէք  
Յերանութեանց ի ծովէն.  
Զըլլայ որ ցող ոք կաթէ՝  
Մինչդեռ խնդայ Հոփիսիմէ :

Խնչու սուգեր են հադեր  
Հայոց լեռներն ու ձորեր.  
Երկնից հովտաց ծաղիկ եմ՝  
Ես ալ շատոնց կը սպասեմ.  
Ուր ցաւ բընաւ չըտեսին  
Քոյրերս զիրար հարցուցին,

Հըռիփիսիմէ ի՞նչ ունի —  
Զերկիր ցուցի լուռ կացի.  
Շաղն յաստեղաց իջուցէք,  
Զիմ ժողովուրդ սփոփիեցէք:

(Բոլորովին սրակիեալ) Ո՞ւր եմ ես... ի՞նչ էր ը-  
սածս... Ասուուած իմ, ներէ ինձի. ահա բոլը  
զգացմունքներս լեզու ելած՝ առ քեզ կը պաղատին.  
(ոսի ձայն կառնու)

### ՑԵՍԻԼ

ՀՈՒՓՍԻՄԷ, ՏՐԴԱՏ

ՀՈՒՓՍԻՄԷ. Ո՞վ ես դու որ գիշերանց եկեր ես  
կուսի մը սրտին ծածուկներուն գոլ վերահաս եւ իր  
գաղանիքները որոնելու մահահանգոյն նիրհման ճոցը,  
ՏՐԴԱՏ. Հոփիսիմէ զիս չես ճանչնար :

ՀՈՒՓՍԻՄԷ (առանձին). Ո՞վ երկինք, տեսնել  
զինքը, սիրել եւ ատելոյ աչս վարուիլ հետը, կամ  
թէ բնաւ բնան չիզրուցել, Աստուած իմ, դու ինձի  
ուժ տուր :

ՏՐԴԱՏ. Խարեցիր զիս, Հոփիսիմէ. այն օրը որ  
երբ առաջին անդամ գքեզ տեսայ, քեզի չըսի՞ որ  
եթէ քեզմով երջանիկ չըլլամ, քեզի չպիտի ներեմ  
յաւիտեան, թէ խորակեմ պիտի գքեզ եթէ չպաշ-  
տեմ. ի՞նչ ըրի դու ինձի, դրախտին կիսաբաց  
դռներէն ցուցիր անմահական երջանկութիւնները՝  
երեսիս փակելու համար եւ կարծես թէ պիտի թո-

զում։ Ես գոհ էի իմ արքայութեանս լեռներովն , ես թագաւոր էի ընդարձակ աշխարհաց եւ ոչ ոք օձտէր յիմոց հրամանաց . հիմա . . . ոհ այդ Ավրջին տեսութենէն ի վեր Գառնոյ հովանոցին մէջ , կոյր հաւատքը , անդորր վստահութիւնս , իմ նախահարցս Աստուածներուն վրայ քայքայեցիր եւ փոխարէն տարակոյս մը սրտիս մէջ ի խոր արմատացուցիր . այս է քու գործդ . . . Աստուածոցմէ կտրուած , երբոր աչքս քու վրադ կը հաստատեմ՝ դու ալ ինձմէ երես կը դարձնես . . . Ո՞ր ճակատագրական աղիտաբեր ձեռքք կենացս ասպարիզին առջեւ զքեզ մղեց , ըսէ , ով զրկեց զքեզ։

ՀՌԻՖՍԻՄէ . Որուն անհասանելի խորհրդոցը խելամուտ ըլլալու կարող չեմ ես եւ ոչ ոք , նախախնամող մասն որ զիս հոս առաջնորդեց ճանչնալով հանդերձ իմ սիրտս . անոր դէմ բուզոքէ , արքայ . Ես ալ շատոնց կարդացի առ նա , բացի իրեն ծածուկ վշրքերս՝ որոնց կատարեալ սպեղանին մահունէ ետքը երկինք միայն կը սպասեմ . կարծես արքայ այս սառուցեալ կերպարանքիս տակ սառած է ամէն բան . ոհ եթէ կարենացիր թափանցել սրտիս խորը ու տեսնէիր միանգամբ բիւր մահից դեմ տուած ներքին պատերազմներս , կը դժայիր իմ վրաս եւ օգնութեան կը փութայիր քու նուաղեալ ; կիսամեռ , կիսակենդան սիրուհոյդ .

ՏՐԴԱԾ . Դարձու քու սիրտդ այդ անդութ տիրոջմէ , եկուր իմ Աստուածոցս՝ անոնք քեզի վայել երանութեան ու հեշտութեան դռները բանան եւ նուաղեալ հոդիդ կազդուրեն .

ՀՌԻՖՍԻՄէ . կը յորդորես որ ուրանամ իմ Աստուածս եւ կը յուսաս որ զԱստուած ուրացողը իր

սիրոյն հաւատարիմ մնայ . ո՞րչափ խարիս իմ Տրդատէս . ի՞նչ կարծես միթէ հեշտի՞ն է սիրոյ ճանրան . եթէ չը զգայի սրտիս հեղձամղձուկ պայթելն ի յիս , կը տարակուաէի իմ սիրոյս վրայ եւ դու տարբեր կը մինես սէրը , աւաղ ինձի .

ՏՐԴԱԾ . Դու յիմարեցուցիր զիս սքանչելի գեղեցկութեամբդ , կիմա ալ կը ծիծաղիս իմ վրաս եւ կարծես թէ կը սիրես :

ՀՌԻՖՍԻՄէ . Ա՛յ , ես բնաւ չըսկրեցի զքեզ , անգոնթ , եւ ինչո՞ւ կուսութեան ծաղիկս խամինցաւ . որո՞ւ համար ինքզինքս կենդանուոյն ի գերեզման իջուցի , եւ գեռ բաւական չչ . շատ է ալ , փշրէ սիրտ , կտոր կտոր եղիր վայրկենիս , դո՞ւ զարկ երեսիս , անողորմ , իմ յանցանքս իմ սէրս առ քեզ , դո՞ւ որ անողոք Աստուծոյ մը ձեռքք մատնեցիր զիս . գոնէ այն Աստուածը անանց յաւիտենից մէջ զքեզ նորէն գտնելու յոյսը կը պարզեւէ ինձի . ահ ճանչցիր զինքը , սիրելիս , չըլլայ որ զրկուինք ի մեծ յուսոյն եւ ի կենաց , շատ մի տեսներ ինձի այդ իղձը . . . եթէ դու ոչ , ով պիտի դժայ վրաս . Արդէն իմ նախանձոտ Աստուծոյս բարկացացտ աշուշները կը տեսնեմ իմ վրաս տնկուած , հրեշտակները ինձմէ երես դարձուցին , իմ կրյս քոյրերս առ հասարակ կուլան իմ վրաս , թէ որ դու ալ զիս երեսէ կը թողուս՝ ով պիտի միսիթարէ :

ՏՐԴԱԾ . Ո՞վ տաղնապ անհնարին . ո՞ւր դիմեմ , որո՞ւ զրուցեմ , ի՞նչ ըսեմ . Աստուածդ Հռիփիսմեայ , թշնամի իմ սիրոյս , դու ինձի տուն տուր . — Ո՞վ կայ հոն , զրականք , Գայլիանէ հոս գայ . (զօրականի կը մտնեն ու կելնեն .)

ՀՌԻՖՍԻՄէ . Ա՛յ ինչ ըրիր , քու դատապարտու-

թեան վճիռդ գրեցիր — (ցած) եւ ինձի մահ.  
(բարձր) կը ճանչնամ զքեղ ակն անտես.



### ՏԵՍԻԼ Դ.

ՆՈՅՆԲ., ԳԱՅԻԱՆԵ, ԶՈՐԱԿԱՆԲ.

ՀՅՈՒԹՍԻՄԵ. (Գայիանեայ զիրկը նետուելով.) ԱՇ, մայր իմ, ներէ ինձի. դիտեմ ինչ պիտի զրուցես, իմ ամբաստանութիւնս աշուըներուդ մէջ կը կարդամ, եւ կորանքս նշարեմ սրտիդ անեզր տիրութեան մէջ. սակայն տակաւին անմեղ եմ ես, գոնէ անմեղ է անձս, ուր էր թէ սիրտս ալ նոյնչափ անմեղ ըլլար :

ՏՐԴԱՏ. Մօտեցիր, Գայիանէ, որ իմաստուն կերեւաս՝ եւ կարծես թէ զգաստութեան խորհուրդներ շրթունքներէդ պիտի յորդեն, կենաց անփորձ օրիորդի մը որ սնոտի երկիրդիւ կը յուզի, դու սովորեցուր ճանբաները, դու խելք խառնէ անոր գործոցը մէջ, ըսէ իրեն որ կատարէ իմ կամքս եւ ապրեցնէ զինքը եւ զձեզ ամենքնիդ ի միասին : Ահա ներեցի իրեն համար առ մեծի սիրոց, պաշտել ձեր Աստուածը, մի զիս եւ եւս զրգուել :

ԳԱՅԻԱՆԵ. Իմաստութեամբ խօսեցար, արքայ, եւ ժամանակին կոչեցիր զիս. տիրոջս հրամանները աշքիս առջեւը պիտի ունենամ միշտ, իրեն լաւ յիշեցնելով՝ կենաց ճանբան սովորեցնելու : (իր դառնայ Հոյիսայնեայ) Որդեակ իմ Հոյփալմէ, համառօտ է մարդուս կեանքը եւ վաղանցուկ պատանեկութեան

տարիները. այսօր կամք, վաղին ոչ, շուտով կը թոռմի այս արտասոււաց հովոին մէջ կուսական ծաղկը, վասն զի իր ցօղը մսիթարութեան զլացեր են նմա երկինք, եւ արտասուք բաւական չեն նուաղեալ ճակատը վեր վերցնելու : « Սրեւելք արեւամուտք իրար անցեր են մէկ պատուական մարդուտի մը համար » Սրգայք, ինքնակալք եւ կայսերաց տէրը՝ բարձրահրաւեր կը կոչեն զքեղ ի տիկնութիւն. արիացիր, որդեակ, չըլլայ թէ զրկուիս կենաց ժառանգութենէն. քեզի չքեղ ծիրանի մը կը պատրաստէ Հայոց աշխարհը՝ զայն ստանալու համար եկար դու հոս :

ՏՐԴԱՏ. Օրհնեալ ըլլան այն շրթունքները ուսկից համոզումն մեղածորան ծաւալէ :

ԳԱՅԻԱՆԵ. Լսէ որդեակ : Տապակէջ ուղեւորը իւր միակ հաւատարիմ շանը հետ կը հասնի միապաղալ Ծի մը քով, եզերքը գեղեցիկ ծառատնկօք զարդարեալ : Օղին տաքութիւնը, մարմնոյ հեշտութիւնք կը յորդորեն զինքը շանտեսելու հրաւերքը. կարծես թէ աներեւոյթ սպի մը ջուրին խորէն կը կանչէ զինքը անուշ ձայնով մը՝ եկու, անցաւոր, հանգչէ իմ ծոցիս մէջ, ով հրաւէր մահու : Առոյդերիտասարդը մերկացեր էր արդէն վերարկուն. բայց չնիկն հաչէր, հառաչէր, տիրոջը զգեստոներէն կը քաշէր, կուզէր արգելուլ. հասկցաւ որ յօյս չի կար զգաստացնելու իր տէրը, կանիւց չնիկն հաւատարիմ, նետուեցաւ ջուրը եւ ով կարծեր, խորը գարանեալ հրաշունչ փիշապ մը գուրս ժայթքեց եւ զնիկն կուլ տաղով՝ հետը տառաւ իջեցուց անդնդոց վիհը : — Ուր էր թէ իմ սիրաստուն օրիորդս, ես քու տեղի գահավիթեալ դիմագրաւ իջնէի մտհուան

ծոցը եւ զքեղ այս ճշմարիտ մահուընէս ազատէի :  
ՏՐԴԱՏ. Ի՞նչ ըսել կուղես :  
ԳԱՅԻԱՆՆէ. Զհասկցա՞ր, արքայ, այսչափ անմիտ ես,  
ՏՐԴԱՏ. Ուրեմն խաղ առնել զիս եկար դու հոս,  
զառամեալ սրուաւ, քու պատմութիւններովդ .  
վասն զի կենացմէ յոյսդ կտրեր ես ու մէկ ստքդ  
արդէն մահուան դուռն է հասեր, կուղե՞ս, չարա-  
սիրու դո՛ւ, մահուան գիրկը մատնել դեռահաս օրի-  
որդը, կը նախանձիս իր փառացը :

ԳԱՅԻԱՆՆէ. Կը նախանձիմ իր վիճակին, մէկ սուքս  
մահուան դուռը, միւսը անմահութեան սեմին վրայ  
կառուցեալ՝ բաւական չէ, կուղեմ հետու տանիլ Աս-  
տուածարեալ կոյսը իր տիրոջը գիրկը տւանդել .

ՏՐԴԱՏ. Զրկելով զինքն ի կենաց, նուիրական մե-  
ծին Անահուայ ձիւնաթոյր երնջին սլէս, կը բաղձաս  
ծաղիկներով պասկած ծաղիկ հասակը՝ զոհ մատու-  
ցանել Աստուածոց բարկութեան :

ՀԱԽՖՍՒՄԷ. Իմ տէրս ալ իբրեւ ոչխար ի սպանդ  
վարեցաւ եւ իր կտրչին առջեւը անմուռնչ կայր :  
ՏՐԴԱՏ. Ո՞վ է Տէր, ո՞վ .

ԳԱՅԻԱՆՆէ Այն որ քուկդ ալ է :

ՏՐԴԱՏ. Դայիանէ, կորսունցնել կուղես զան ալ  
զքեղ ալ :

ԳԱՅԻԱՆՆէ. Ուր էր թէ կարենայի ժամ մը տուած  
եւ զքեղ ի միասին ասպեցնել .

ՏՐԴԱՏ. Ո՞ն է իմ վտանգս ուսկից կուղես զիս  
ապրեցնել :

ԳԱՅԻԱՆՆէ. Ամենէն մեծ վտանգն արքայ, յորմէ  
ոչ խիթայ մարդ որով անհոգ կը կենաց եւ անակըն-  
կալ հասանէ :

ՏՐԴԱՏ. Դու որ այդ աչքերովդ կը տեսնես իմ վը .

տանգս, չի կրցար առաջսւց գուշակել գլխուդ գա-  
լիկ մնանելը .

ԳԱՅԻԱՆՆէ. Շատոնցուընէ տեսայ իմ փառքո արքայ,  
ՏՐԴԱՏ. Գիտեմ որ մահուան ձեռքը պիտի մատնեմ  
զքեղ .

ԳԱՅԻԱՆՆէ. Գիտեմ որ անմահութեան զիս պիտի  
պիես :

ՏՐԴԱՏ. Անմահութիւն կը կոչես նախատակոծ չար-  
չարանօք լի մահ մը :

ԳԱՅԻԱՆՆէ Ինձի եւ իմոցս համար ու եւ է մահը  
անմահութիւն է :

ՀԱԽՖՍՒՄԷ. Ո՞վ մայր իմ, հրեշտակ երկնառաք .  
սիրոս արդէն դեղեւել սկսեր էր աղոտաղուկ աշ-  
խարհի մը ծփանացը եւ իմ Աստուծոյս մէջ . դո՛ւ  
իմ պուաքինութիւնս արթնցուցիր, սրտիս մէջ նիր-  
հեալ կայծն արծարծեցիր . քեզմով քաջալերեալ,  
քեզի հետ կը դիմամ անմահաբեր մահուան գիրկը .  
ուրախացիր մայր . եւ դու սէրդ իմ, փոխանակ ինձի  
նուաստութիւն եւ նախատինք բերելու՝ պիտի ըլլաս  
ինձի փառք . տկար կուսիս առջեւ յարեան սկսյա-  
գել հասակն, մարմին եւ աշխարհք՝ բոլոր սիրոյ  
հրապոյրքներովն եւ սրտի հանգոյցներով վարակեալ .  
ծարաւի էր անձն իմ կենաց, հիմա ծարաւի եմ  
մահուան, վասն զի վերին օրհասական ձայնը գո-  
ռաց ականջին՝ ընտրէ քու Աստուծոյդ եւ կամ սի-  
րոյդ մէջ, ոչ Տրդատէս չափտի կորսունցնեմ ինք-  
զինքն՝ կորսունցնելու համար զքեղ յաւիտեան . քու  
երեսդ մահաբեր է ինձի, քենէ հեռու՝ արիւն եւ  
հոր եւ սուր՝ իմ Աստուծովս ամէն բան պատրաստ  
եմ ընդունելու քու ձեռքէդ : — Հապա, երթանք,  
մայր իմ Դայիանէ, մնան բարով, Տրդատէս, ուրիշ  
աշխարհք մը կը տեսնուինք անշուշտ : (կերպան)

### § Ե Ա Ի Լ Ե .

ՏՐԴԱԾ (առանձին շուարեալ .

Ե՛նչ էր անցածը , երաղ արդեօք թէ ուրուական .  
սակայն կը յիշեմ թէ հրաշագեղ էր տեսիլն . ո՞ւր  
տարաւ մայրն , լ՞ոնչ եղաւ աղջիկն , ո՞ւր եմ ես .  
թողուց զիս ու ես կը թողնում զինքը , այսպէս քնար  
եղէ ես . զօրականք , հասէք ետեւնուն , զարկէք . . .  
(զինուորները կերպան .)



### § Ե Ա Ի Լ Զ .

ՏՐԴԱԾ , ԽՈՍՔՈՎՆԻԴՈՒԽՏ .

Աստուծոյն , մեռեալ է ըստ աշխարհի , սակայն դու  
ի՞նչ պիտի ըլլաս՝ երբ անդարձ կորսունցնես զշը-  
ռիվախմէ :

ՏՐԴԱԾ . Լոյն թէ չես ուղեր զիս մեռցնել . . . ահ  
ինչո՞ւ . . . (կեշնէ)

ԽՈՍՔՈՎՆԻԴՈՒԽՏ . Ես դեռ հոս . . . երթամ , վազեմ ,  
բաւական է ժամանակին հասնիմ . երկի նը թեւեր  
տուք ինձի :



ԽՈՍՔՈՎՆԻԴՈՒԽՏ . Եղբայր իմ , Հոփիփսիմէ ո՞ւր գնաց :

ՏՐԴԱԾ . Ի մահ :

ԽՈՍՔՈՎՆԻԴՈՒԽՏ . Ինչո՞ւ .

ՏՐԴԱԾ . Ինք ուղեց :

ԽՈՍՔՈՎՆԻԴՈՒԽՏ . Ո՞վ կըքերով կուրցած եղբայր ,  
փութա , ետ առ հրամանդ . չըլլայ թէ իր սրտին  
ուղղած նետդ դառնայ զքեզ խոցէ :

ՏՐԴԱԾ . Խոսրովիդուխտ , թող զիս :

ԽՈՍՔՈՎՆԻԴՈՒԽՏ . Ո՞չ , միջնորդութեան խոնարհած  
ժամանակս՝ քեզի համար կը իմ պաղաստ եղբայր . ին-  
չո՞ւ անսպառ ցաւոց ու հառաշանաց մէջ կուզես  
թաղել սիրտդ : Արդէն իր անձը՝ նուիրական իւր

## ՀԱՆԴԻՍ Ե.

Տեսարանն է ի հնձանահարս այգիստանոյն որ կան շինեալ  
ի հիւսիսոյ արեւելից կուտ մայրագաղաքին ուր նահատակե-  
ցան սուրբ կուտանքն. (Ազար. Պտմ. Հայոց.) Ստորին դուռը:



### ՏԵՍԻԼ Ա.

ՄԱՆԵ, ՆՈՒՆԵ

ՄԱՆԵ (անձկանօֆ սպասելով.) Նունիկ, դեռ չեկան,  
արդեօք չափտի գան. դու քաղաքը իջնելու ճանբա-  
ները գիտես. քանի որ անհամբեր կը սպասենք,  
սիրոս կը հատնի իրենց համար. ո՛հ, քոյլ իմ, կու-  
զի՞ս միատեղ երթանք լուր մը առնելու. շըլլայ թէ  
գժրաղդութիւն մը պատահած ըլլայ մեր պարկեշ-  
տասէր մօրը եւ նազելի քրոջը :

ՆՈՒՆԵ. Ի՞ նչպէս կը համարձակիս, երկշոտ եղնիկ  
դու ի բնէ. կրնաս տեսնել երեսն եւեթ այդ գա-  
ղանադէմ գինուորաց՝ որոնք չորս կողմի գիւղերէն  
քաղաքը տանող բոլոր ճանբաները բռնած են .

ՄԱՆԵ. Քոյր իմ, սէրը աներկիւղ կընէ եւ քանի  
որ Գայիշանեայ եւ Հոխիսիմեայ պատկերները մոտացա  
առջեւ ունիմ՝ օտար դէմք մը աչքիս կրնայ երեւալ,  
ուրիշ կողմանէ դու ալ քովս չես նունիկ :

ՆՈՒՆԵ. Այո՛, բայց ես ինչ կրնամ ընել այնքան  
դահիմ զինուորաց դէմք. ի՞նչպէս կրնամ գքեղ պաշտ-

պանել. լաւագոյն կ'ըլլայ, քոյր իմ անուշ, ես միայն  
երթամ, ինքզինքս առանձին ապրեցնել թերեւս ա-  
ւելի դիւրին ըլլայ :

ՄԱՆԵ. Ա՛հ, ո՛չ սիրելիս, այսպիսի ծանր վտանդի  
մէջ գքեղ մինակ թողում ու ես ձեռուըներս կապած  
հոս մնամ... .

ՆՈՒՆԵ. Աղօթքովդ կրնաս ինձ օգնել, քոյր իմ  
քաղցրիկ. միւս կողմանէ ալ մեր յարգոյ մօրն եւ  
նազելի քրոջը սէրը՝ ինձի թեւեր կուտայ անշուշտ  
ժամմը առաջ գառնալով՝ քու փափուկ սիրոտ հան-  
գարտելու :

ՄԱՆԵ. Ո՛հ, չէ, նունիկ, այնքան աղօթք ըրի  
Աստուծոյ, բայց Աստուած իմ անարժան աղօթիցս  
ականջ չի կախէր :

ՆՈՒՆԵ. Մի՛ ըսեր այնպէս, քոյր իմ Մենիկ, թէ  
որ քեզի ալ չի լսէ, ում պիտի լսէ. Աստուած ան-  
մեղներուն աղօթքին՝ ամենէն շուտ ականջ կուտայ  
կըսէ մեր մայրը Գայիշանէ, եւ դու մեղք ինչ ըսել-  
է չես գիտեր. Հոխիսիմէ անդամ կը նախանձէր քու  
անմեղութեանդ :

ՄԱՆԵ. Երանի՛ թէ այնպէս ըլլար... . մինչեւ հի-  
մայ գարձած կըլլային. ո՛ գիտէ ինչ եղան. ահ,  
նունիկ, ի՞նչ ընենք :

ՆՈՒՆԵ. Գոնէ Հոխիսիմեայ վզէն կախուած սուրբ  
Պատրոնիկեայ խաչը վրանիս ըլլար, սիրելիդ իմ Մե-  
նիկ. այսչափ չի զանգիտեր. անիկա արագ արագ  
կը հասնի յօդնութիւն ի տաղնապ ժամու. Անով  
Հոխիսիմէ տնշուշտ ողջ առողջ մեզի կը դառնայ :

ՄԱՆԵ. Սակայն ինչո՞ւ կուշանան, նունիկ, ես ալ  
չեմ կրնար սպասել. թէ որ ինձի հետ գաս աղէկ  
կընես, ապա թէ ոչ ընկերուերէս... .

ՆՈՒՆԵ. Եւ ուրիշ որոնք կրնամ հաւատալ իմ Մենիկս, երթանք, միրելիս, բայց լաւ միտքս ինկաւ. Սուրբ Գիրքը կըսէ՝ ուր երկուք ժողովին յանուն իմ, ես ալ անոնց մէջ եմ. գոնէ ճանբայ չելած եկ միացնենք աղօթքնիս. անշուշտ Աստուած կուղրմի.

ՄԱՆԵ. Աղէկ ըսիր, քոյր իմ. (Երկուիր մեկն ծունը կը դնեն.) Աստուած իմ, քու կամքդ ըլլայ միշտ ամէն բանէ առաջ, բայց դարձն մեզ մեր մայրը ու ցանկալի քոյրը Հոփիսիմէ, Աստուած դու մէր ես. գիտես մեր սէրն ալ՝ դարձու մեզի մեր մայրը ու սիրելի քոյրը Հոփիսիմէ. Աստուած մեր միշտ պտշտեմք զքեզ, բայց ուրախ սրտերէ՝ աւելի չերմ գոհութեան աղօթներ կը բվան՝ անոր համար գոնէ վայրկեան մը ըլլայ, դարձնւր մեզի մեր մայրը ու անձկալի քոյրը Հոփիսիմէ :



### § Ե Ս Ի Լ Բ .

ՆՈՅՆՔ, ԳԱՅԻԱՆԵ. ՀՈՒՓՍԻՄԵ (մէկ կողմէն) ՊԱՐ ԿՈՒՍԱՆՍՅ (միւս կողմանէ՝ մերսկն լևդառաց շեալ ի դուռն այգույն.)

ԳԱՅՆՍԵ. Ողջոյն ձեզ, որդեակք իմ, ձեր աղօթքը հասաւ Ամենակալին ականջը՝ դարձուց զմեզ առ ձեզ. որչափ ուրախ եմ վերջին անդամ մալ տեսնելու իմ միրելի գաւկներս, գոհութիւն քեզ Աստուած :

ՆՈՒՆԵ. Ողջամբ եկիր մայր ցանկացեալ :

ՄԱՆԵ. Ողջամբ եւ դու Հոփիսիմէ, ոչ անմեկին ի սրտէս, չե՞ս գիտեր քանի դարեր անցան մենէ բաժնուելէդ ի վեր. ո՞վ ազատեց զքեզ, ո՞ր հրեշտակը առաջնորդեց ձեզի հոս :

ՀՈՒՓՍԻՄԵ. Քոյր իմ Մենիկ ձեր աղօթքովը երկնից այցելութիւնը հասաւ ինձի մեր պարկեշտասէր Գոյիանէ մօրը հետ. քիչ մ'ալ ժամանակ ունիմ ձեր քաղցր տեսութիւնը վայելելու՝ զի մահն ետեւէս կը հասնի, Մայր իմ, Գոյիանէ, դու եկար վնասուցիր ու գտար քու մոլորեալ եւ վիրաւոր ոչխարդ, դու պիտի դարմանես : Ատենն է ալ որ յայտնեմ հրապարակաւ դառն դաղսնիքս, կարեկցաբար ողորմեցէք ինձի, քորք իմ առաքինիք, եւ սրտաթեկ հոգիս կազդուրեցէք : (Այս ըսկը ծունը դնէ առ ոս Գայանեայ որ մէջ տեղը կայնած է, կրտսանի շուրջ բռնրին, ամենիը ուշարդութեամբ մտիկ կրնեն՝ իհչ մը լուռ կենալին ետիլ.) Սկզբնաբոյս հասակիս մէջը, սէրն աշխարհիկ, անակնկալ յիս յարձակեցաւ եւ գրաւեց սիրոս : Ո՛չ ժամանակք, ոչ միջոցք, ոչ խըստակրօն կենաց մը բարեպաշտոն սովորոյթք՝ կրցին մոռցնել տալ ինձի այդ բուռն զգացումը. գոնէ առ երեսս հանդարտած էր՝ երբ անհասանելի վերին կամաց ակնարկութեամբ՝ հարկադրեցանք դալ այս երկիրը. վկայ էք ամէնքնիդ որչափ դժկամակեցայ եւ երբէք չի յանձն առնուր եթէ Աստուծոյ հակառակիլ հարկ չըլլար : Հասանք հոս, տեսայ իմ սիրելիս՝ աշխարհիս տէրը, տեսաւ նա զիս առաջին անգամ եւ իր գուս սրտին մէջ, իմ տխուր եւ դժբաղդպատանեկութեանս հրապոյլքները՝ զարթուցին բռուն սէր մը. Վարագայ լեռը մեր յիշատակարանաց մէջ նշանաւոր պիտի ըլլայ. այդ օրէն ի վեր ա-

մին բան ծանօթ է ձեզ. գիտէ եւ Աստուածն իմ  
ինքնին թէ կը սիրէի զինքը եւ թէ բոլորովին դեռ  
չեմ ազատ. բարեխօսեցէք ինձի համար, քո՞րք իմ  
առաքինիք :

ԳԱՅԻԱՆԵ. Որդեակ իմ, խոնարհ խոստովանու-  
թիւնդ սրբէ գքեղ ամենայն յանցանքներէդ, ազատ  
հոգիդ արձակեալ յաշխարհիս կապանաց՝ թուչի դէպ  
ի երկինք եւ սրտադէտն Աստուած իր ողորմու-  
թեանը մէջ՝ գոյ քեզի այցելու : — Սհա հասաւ  
ժամանակը, որդեակը, միայն երկնից արժանաւոր  
դուք կուսանք, պիտի երթաք այցելու երջանկու-  
թեան սիրոյ գաւառներուն, եւ այդ սիրուերը զոր  
աշխարհք չկրցին լեցնել պիտի արբենան երկնից  
յարահոսան աղբիւրներէն. եւ դու նախ Հոխիսիմէ  
մեզի երկնից դռները պիտի բանաս, արիացիր որ-  
դեակ, որովհետեւ շատ աւելի վշտացար՝ վարձքդ  
ալ աւելի շատ պիտի ըլլայ. աղօթեցէք ամէնքնիդ,  
երթամ ես պահ մը տեսնելու Մարիանէ հիւանդ  
քոյրերնիդ որն որ անշուշտ կը հեծէ իւր տառապա-  
նաց անկողնոյն վրայ : — Որդեակը իմ, միշտ առ  
ձեղ եմ, ձեզի հետ ասլրեցայ, ձեզի համար պիտի  
ըլլայ վերջի շունչս ալ: Երկու կուսանի թեւ կուտան  
մօրերնուն ու կը տանին զինիլ:



### ՏԵՍԻԼ Գ.

ՆՈՅՆՔ, (բաց ի Դայիամեայ եւ յերկուց  
կուտանացն : )

ՆՈՅՆԵ. Այսպէս ուրեմն հասաւ նախասահման-  
եալ ժամը՝ վկայելու մեր ի հեթանոսս. դեռ չխտե-  
սած՝ գատապարտեց զմեզ իշխան աշխարհիս այսո-  
րիկ, ծաղիկը չի ծլած՝ կուզէ հեղձնել զսերմն Հայոց  
ժողովուրդը ...

ՀՈՒՓՍԻՄԵ. Ոհ, ոչ, քոյր իմ, ամենակարողն Աս-  
տուած որ մասնաւոր դիտմամբ մը զմեզ հոս կան-  
չեց, իրեն համար մեր արիւնը թափելու՝ անպտուղ  
չպիտի թողու զայն անշուշտ :

ՄԱՆԵ. Ես ալ կըսէի ինքնիրենս՝ անձն իմ փոխեաց  
ի լերինս, հոն աղօթիւք կը յուսայի իջեցնել Աստու-  
ծոյ բարկութիւնը եւ ջանալ հաշտեցնել աշխարհս  
իրեն հետ. բայց այս է եղեր իր կամքը, ինչպէս որ  
կամենայ՝ այնպէս բառնայ թող կեանքս յապակա-  
նութենէ. Սակայն... (լը կենայ Հոխիսիմեայ վրայ  
խանդադանօֆ նայելով : )

ՀՈՒՓՍԻՄԵ. Ի՞նչ ըսել կուզես Մենիկս :

ՄԵՆԻԿ. Ո՞վ կրնայ քու վրադ անգիթանալ, քոյր  
իմ անուշ, ո՞չ չէ, երկինք այնչափ անգութ չեն կըր-  
նար ըլլալ որ զքեզ մեզի դարձնեն՝ անմիջապէս նո-  
րէն առնելու համար :

ՀՈՒՓՍԻՄԵ. Ի՞նչ ճար նազելիս, քիչ մը առաջ  
չէիր ըսեր՝ գոնէ վայրկեան մը տեսնէի, Աստուած  
լսեց աղօթքիդ, ալ ի՞նչ կուզես : — Ես պիտի եր-


թամ, քոյր իմ, հանդարտէ՛, իմ ժամանակս լեցուածէ. Նունէ դու իրեն սիրտ տուր, հասկցուր որ մահուան ձեռքէն ոչ ոք կրնայ ազատիլ. . . (Նունէ լուռ կը կենայ, Մանէ լայ.) Ինչու կուլաս, քոյր իմ, կը նախանձիս իմ փառացս եւ հանդերձեալ պսակիս. Դուք ալ քիչ ատենէն հաղորդ պիտի ըլլաք, բայց ինչպէս դուք իմ քովս, ես ճեղի չպիտի կարենամ սիրտ տալ. չիլանք, քորք իմ, մանաւանդ թէ՛ ուրախանանք ամենքնիս: Ա՛հ Մենիկս գոնէ չգիտնայիր սիրտս որչափ լեցուն է արցունքով. . . բայց դու, իսն քաղցրիկ, ականջ դիր յետին խօսքերուս, սիրոյ կտակս այս ըլլայ ձեզ. մօտեցէք քովս եկէք, քորք իմ սիրելիք: (Կուսանի շորս կողմը կը ժողլին, եւ թերենին վար կախուած կը մնան, համառօս լոռութենի մը ետք: — Այո, միրեցեալ ընկերակիցք իմ, կենաց եւ մահուան օդ մը կը փչէ այս երկրիս երեսէն որ իմ սրտիս հնացեալ վէրքերը կը զայրացնէ. . . բայց ինչ անուշ. . . : Միթէ դու պիտ հեղաշունչ, առաւոտին, խնկարոյր՝ պատգամաւոր նուիրածիմն ես դու ինձի իմ սիրոյս կողմանէ, հրաւէ՞ր մը առադաստի, եթէ մահուան ժամանկոչ: — Քորք իմ, աւասիկ կը բացուին աչքիս առջեւ արքայութեան գոները, անկից կուգայ նուիրակն հոգեշունչ նուաղեալ սրտիս այցելու. ծաղկահասակ կոյս օրիորդ մը կայներ արքայաշուք տեսլեամբ, զուարթադէմ զմեզ երկինք կը հրաւիրէ. երկու ձեռքը պսակներ՝ դէպի ի մեզի կերկնցնէ. վկայուէհեաց դա առաջին, հրեշտակն Հայոց՝ հոգեկցորդ քոյր մեր Սանդուվստ, գորովելով կը նայի առկախեալ հայրենի հողյն երեսը: Ո՞հ որքանի անպարտ արիւներ թափուած են ու պիտի թափուին այս արիւնազանդ Հայոց հողին վրայ. դիւ-

ցաղանց եւ վկայից արեամբն է շաղախեալ հողս այս՝ ուսկից Ադամայ կաւը ստեղծեց ինքն Աստուած կենդանի՝ իրեն հոգիէն շնչելով ի նմա. յարենէ Աբելի արդարոյ, մինչ ի յապաղայս յաւիտենից, նշանը մը չի կայ այդ հողին վրայ որ սուրբ չըլլայ, նուիրական ու երկրագելի. բոլոր այդ լեռներուն ու բլուրներուն ծայրերէն Աստուածային սիրոյ ջահեր բորբոքեր կերթան կցին աստղներուն. յամենայն բարձանց երգը, օրհնութիւննք դէպի ի յերկինս սլաքածեւ կը թռչին մարմիննին ուրացած հոգիներէ: Դու եւս, անոնց թուոյն մէջ, ո՞իմ Մենիկ, ահ փութա ի լերինս, մահուան հոտ կառնում ես հոսմիայն յիշէ զիս ալ քու աղօթիցդ մէջ, յիշէ քու ընկերներդ, յիշէ նաեւ զայն զոր սիրտս բնաւ չի կրնար մոռնալ, իրեն հետ դու ալ միրէ այս հողը վասն զի սրտիս հետ շատ զօրաւոր կապեր ունի, խնամնց կարօտ է, սէր կուզէ որ ոգի առնու այդ երկիրը, քանզի մերն ալ է, ամենուն է այդ հայրենիքը: Ես գոհ եմ որ հոս պիտի փուեմ իմ արեան ծիրանիս եւ փառացս մէջ պիտի ննշեմ: — Սակայն ինչու համար լի են օդերն ամբութեամբ եւ հովերն հառաչանքներով. . . խաւար պատէ երկնից երեսը. . . ի՞նչ ձայն է որ կը լամ:

ՄԱՆԷ. Ա՛հ, քոյր իմ, չարագուշակ կերպարանքներ կերեւան հեռուէն, փախչինք:

ՃՈՒՓՍԻՄԵ. Թագաւորին զինուորներն են կուգան զիս տանելու. Նունէ ազատեցէք մայրենիս:

ՆՈՒԽԵ. Երթանք իմացընենք: (Նունէ դուրս կելեալ եւ ումանի ի կուտանաց միատեղ.)



### § Ե Ս Ի Լ Դ .

ՀՈՒՖՍԻՄԷ , ՄԱՆԵ , ՊԱՐ ԿՈՒՍԱՆԱՅ , ԲԱԲԿԵՆ  
և ԴԱՏԻԿ ԶԻՆՈՒՈՐՔ .

ԴԱՏԻԿ . (մեկուսի .) ԳԻշերը խաւարին է աչքս չո-  
րոշեր :

ԲԱԲԿԵՆ . Ահաւասիկ են Դատիկ . գա՞ ինքն է .  
Քոյրերը չորս կողմն առեր են , ինչպէս ալ գեղեցիկ է .  
ԴԱՏԻԿ . Ի՞նչ օդուտ պէտք է մեռնի :

ԲԱԲԿԵՆ . Չեռքս առաջ չերթար :

ԴԱՏԻԿ . Թագաւորին հրամանն է ի՞նչ կրնանք ընել .  
ԲԱԲԿԵՆ . Այս , սակայն չի տեսա՞ր որչափ անձ-  
կութիւններով խառն էր այդ տուած հրամանը . ո  
գիտէ թէ մինչեւ հիմա զջացած չէ :

ԴԱՏԻԿ . Ընկեր , մեր կեանքը վուանդի մէջ կը  
դնենք , մենք մեզի տրուած հրամանը պէտք է կա-  
տարեմք . հապա՞ ընկերդ քանի որ հոս դանդաղիմք ,  
գուցէ մայրը անդին կը փալսցնեն . վերջէն թագա-  
ւորին բարկութենէն ո՞ւր կը փալսչինք . (Հոխիսի-  
մեայ մօսենալով) Կոյս դու , գիտես որ մահ կը բե-  
րենք քեզի :

ՀՈՒՖՍԻՄԷ . Ես պէտք կը սպասեմ :

ՄԱՆԵ . Ո՞վ արիւնուուշտ դահիճներ , ինչպէս ալ  
ձեռքերնիդ չի դողար , ի՞նչ ըրաւ ձեզի :

ՀՈՒՖՍԻՄԷ . Թո՞ւ տուր , Մենիկ , բարձրագոյն հրա-  
մանին պաշտօնեայք են անոնք , ի՞նչ կրնան ընել .  
(զինուորաց դառնալով) ահաւասիկ եմ զօրականք .  
մնաք բարով , ընկերուհիք իմ , Մենիկ վերջին ող-  
ջոյն տուր մեր մօրը եւ բոլոր կոյս քոյրերուս : (Ող-  
ջագուրեն զիրեարս :)

ՄԱՆԵ . Ո՞չ , թող չեմ տար :

ԲԱԲԿԵՆ . Դատիկ :

ԴԱՏԻԿ . Պէտք է որ մեռնի . — ո՞ւր է մայրերնիդ .  
ՄԵՆԻԿ . ի նչ կը լսեմ :

ՀՈՒՖՍԻՄԷ . Ինձմով յագենայ թագաւորին բար-  
կութիւնը :

ԴԱՏԻԿ . Որովհետեւ չուզեցիր ապրիլ , մեռիր դու  
նախ . (դաշոյնով կը զարնէ , Հոխիսիմկ տակաւ ան-  
կանի վիրաւոր , Մենիկ վրան կը պլուի , կուսանի  
խուճապին) : Ընկեր երթանք փնտուելու մայրը . (եր-  
կուիլ մեկին այզիին դռնեան եւր կը մժնեն .)



### § Ե Ս Ի Լ Ե .

ՀՈՒՖՍԻՄԷ , ՄԱՆԵ :

ՄԱՆԵ . (յորս կողմը նայելով .) Մինակ եմ ես , ա-  
ռանձին . . Աստուած իմ , եւ ամենայն հրեշտակք  
Աստուածոյ հասէք ինձ յօդնութիւն : . . . Այսպէս  
արիւնթաթաւ իմ ծոցիս մէջը վերջի շունչդ պիտի  
տայիր , քոյր իմ չքնազ Հոխիսիմէ :

ՀՈՒՖՍԻՄԷ . Մենիկ , ամենայն ինչ կատարեալ է...  
սիրելի գրկացդ մէջ...երերեալ հոգիս ասլաստանի...:



§ Ե Ս Ի Լ Զ .

ՆՈՅՆՔ , ՏՐԴԱՏ.

ՏՐԴԱՏ. (Առոքին մեջ մօսենալով.) Ի՞նչ հառաջա-  
նաց ձայներ կը լսեմ... շըլայ թէ մահուան հրամա-  
նը սրտիս ցանկութենէն շուտով թռած հասած ըլ-  
լայ . երկինք , փարատեցէք ամսլը գլխէս... (Հոյիս-  
սիմեայ մարմնոյն վրայ մարտիրոսաց շողը կարելով  
ժամանելը այդ լուսեն տակաւ առ տակաւ կը լուսա-  
տրուի . Հոյիսիմէ իր արեանը մեջ յերեւան կեղ-  
նէ .) Ի՞նչ կը տեսնեմ... .

§ Ե Ս Ի Լ Է .

ՆՈՅՆՔ , ԽՈՍՔՈՎԻԴՈՒԽԾ և ՕՏԱՅ .

ԽՈՍՔՈՎԻԴՈՒԽԾ . (Տեսնելով զՀոյիսիմէ .) Շատ ուշ  
հասանք , Օտայ . (եղբօրը) Ի՞նչպէս կրցար անգութ ,  
զիս ալ միատեղ պատժէ , Հոյիսիմեայ Աստուածը  
իմա ալ է . ահ ինչո՞ւ զատեցիր զայն մենէ , խլեցիր  
սիրտս , վերցու կեանքս ալ... .

ՀՈՒՓՍԻՄէ . (ողի առներով .) Ի՞նչ անպատում ուրա-  
խութեամբ կը լեցընես կենացս վերջին ժամը...  
քոյր իմ Խոսրովիդուխտ... հազիւ թէ գքեղ գտայ  
ու կը կորսնցնեմ... ահ , ոչ , առ քեզ առ քեզ Աս-  
տուած իմ... բարէ սիրելի ձեռքեր փութացուցին  
իմ մահս... ոհ սիրելի ձեռքեր... (ցնորեալ) Ո՞ւր եմ  
ես , տես , ինչպէս սրաշշաւ կանցնին կառքերը ,

ամենէն յառաջադէմ կը վազէ իմ սիրելիս , ոհ ինկար ,  
կառացդ անիւն ընդուասուցին , յաղթութիւնը քենէ  
գողացան... ո՞վ առիւծաբար կը վազէ ետեւնուն ,  
ակա հասաւ , նա ինքն է... հզօր բաղկացը մէջ կե-  
ցան անիւները , կը կոտրտին հանդիսատեսք , ի՞նչ  
կըլլաս սիրտս : Բայց ո՞վ վերցուց աչքէս տեսիլը ցըց  
եղիւրքը թափելէն... դա ինքն՝ յաղթուղ կը դառ-  
նայ գոռող սկայն ձեռքին մէջը : Խնդութիւն քեզ  
հայրենիք . տարէք զիս յաղթականին քով , դափնի-  
ներով պատեմ սիրելի ճակատը , գեղուն լանջացս  
վրայ հանդչեցնեմ քրտնաթոր գլուխը , մէկդի առ-  
նում երեսէն թագագանգուր մազերը : Տեսէք , տե-  
սէք... ահա իր պատեմ գլխէն կը վերցնէ , սիրել-  
ւոյս ձեռքը պատեց զիս... թագը իմ գլսուս վրայ  
կը դնէ... Հայոց աղջիկներ ինձի նայեցէք... գե-  
ղցիկի եմ ես... ինքն է Հայաստանին տէրը , ես...  
Հայաստանին տիրուհին... Հայոց աղջիկներ մօտ առ  
իս եկէք... ձեր վրայ յենում... քանզի սիրով կը  
նուազիմ... .

ՏՐԴԱՏ . Ի՞նչ կը լսեմ :

ԽՈՍՔՈՎԻԴՈՒԽԾ . Աւան քեզ , եղբայր , ինչպիսի  
սիրելիէ կը բաժնուիս :

ՄԱՆԻ . Հոյիսիմէ , քնյը իմ , մահուան հրեշտակը  
կեցերէ զիսուդ վերեւը , ոհ ինչեր կը զրուցես :

ՀՈՒՓՍԻՄէ . (արախեալ .) Եղուկ զիս թշուառա-  
կան... ես Քրիստոսի հարս , երկնանուէր ուխտեալ  
կուսան... Գթութեամբ նայէ Տէր տկար արարա-  
ծիս վրայ... կեանքս քեզի նուիրեցի , հոգիս քու  
ձեռքդ կաւանդեմ , սիրտս եթէ շուարեցաւ մնաց  
կամ թէ երբէք տկարացաւ՝ յիշէ որ հող էի եւ ի  
հող դառնամ... արեանս մէջ լուացի ես իմ սէրս .

քու ամենակալ աթոռէդ շող կաթէ վրաս . . . — ըն-  
դէր մոլիս Տրդատէս , պիտի թողում ես զքեզ ,  
բայց գու առ իս պիտի գաս . . . անդին քեզի կը  
սպասեմ . . . մի՛ յուսահատիր ո՛վ իմ սիրելիս . . . Ա՛հ  
. . . բայց ինչէն է որ . . . մահուան սլաքները . . . խորա-  
թափանց . . . կազդեն ի հոգիս . . . սիրտս կը կեղե-  
քեն . . . օգնութիւն . . . մնաք բարով . . . Հայոց աղ-  
ջիկներ . . . սիրելի քոյրերս . . . պար բոլորեցէք . . .  
ծաղիկ սփռեցէք . . . իմ շիրմիս վրայ . . . կը մեռնիմ  
ես . . . բայց . . . իմ . . . յիշատակս . . . (իլ մեռնի :)

ՏՐԴԱԾ. Մեռաւ Հոփիսիմէ , մեռաւ նա — եր-  
կինք (գոչերով կատարութեամբ վեր կը նայի .) դեռ  
լուսինը կը շարունակէ՞ իր ընթացքը . դեռ աստե-  
ղաց աչքերը չի խաւարեցան . այսպէս կը խնտան մեր  
վրայ . Անիծեալ ըլլայ այն Աստուածը , որ մանկան  
տղայոյ պէս խարեց իմ յոյսերս , այնպէս ալ պարա-  
պլ ելլեն իր յոյսերը . խաւար , աշխար , հառաչք ,  
հուր գժոխոց , յուսահատ կատաղութիւն՝ այս ըլլայ  
անոր բաժինը : Հոփիսիմեայ յիշատակը մի միայն  
արիւնթաթաղ գեգերի կործ անեալ տիեզերաց վրայ .  
սակայն . . . (արհաւրօֆ) նսեմաստուեր անտառաց  
շուքերը զիս կը կոչէն . . . քստմին հերք իմ եւ  
մարմինք , խուլ մռնչիւնք ետեւէս կը հասնին . ան-  
ողոք ուրուականն զիս կը հաւածէ . ահ երթամ ,  
փախչիմ . . . (մոլեզին դուրս կը վագի :)

ԽՈՍՔՈՎՆԻՊՈՒԽԾ. Թշուառ կոյս , թշուառ եղբայր .  
(nsf կէլնէ Մանեայ բողլով զՀոփիսիմէ .) Ամենա-  
կալլ Աստուած , զւհս այս ըլլայ քեզ պատարագ  
ընդունելի եւ առիթ վրկութեան Հայոց աշխարհին :

## ԱՐ ՔՆԹԵՐՑՈՂՅ



Վկայուհեաց առաջին Ռանդիստոյ կուսին ողբեր-  
գութիւնը , երկասիրութիւն Պ . Թովմաս Թէրզի-  
եանի , իւր երկրորդ տպագրութիւնը ունեցաւ :

Եռլշանկայ դստեր մեծին Վարդանայ եղերերգու-  
թիւնը , Կարենեան պատուելոյ աշխատասիրու-  
թիւն , նոյն իսկ սրբուհւոյն նահատակութեան ի  
բնիկ հանդիսավայրն , իրենց հայրենի հողոյն վը-  
րայ գտնուելով՝ քան զմեզ երջանկագոյն խուռն  
բազմութեան Հայազգեաց առջև , Թիֆլիզու մէջ ,  
Թատերաբեմի վրայ , ներկայացաւ՝ յետ տպագրու-  
թեան :

Այս երկու վկայուհեաց մէջտեղ պարապ մը կար ,  
ինչ որ ազգային պատմութիւնը մեզ նուիրագոր-  
ծածէ , դրուագ մը ոչ ինչ նուազ սիրելոյ կուսի  
համայն Հայ ազգիս՝ որուն ընդհանրութիւնը և  
հասարակաց կարծիքը իւր համակրութիւնը և սէ-  
րը ցոյց տուած է ի վաղուց հետէ իր օրիորդաց  
վարժարանաց խիստ շատը անոր հովանաւորութեան  
ներքե կարգելով՝ դա ինքն սրբուհին Հոփիսիմէ :

Հոս գոհութեամբ սրտի կը յիշեմք որ Հայա-  
տանեայց եկեղեցին որ իր սրբոց յիշատակը տար-  
ուէ տարի կը տօնէ անխափան նոյն իսկ ազգիս

քաղաքական կենաց դատարման ու ձախող նզնաժամուց միջոցներ՝ կրցեր է ի հնումն յարուցանել իւր Գողթան բամբռահարաց ընտրելազոյններէն մին՝ դրուատելու զուրբ կոյս :

Սակայն դարուս բերման համապատասխանելով՝ ազգային կամ օտար երգաբան մը դեռ այդ հրաշագեղ կուսին անցըը ի թատեր հանդիսացուցած չէր :

1866 էն ի վեր մեր քով ունէինք այս որբան գեղեցիկ նոյնչափ դժուարին և ծանր նիւթոյն վրայ փորձ մը որ նաև առաջինն էր մեր ողբերգական ասպարիզին մէջ . յաւելլով վրան ինչ որ ժամանակը , փոքր ի շատէ փորձառութիւնն և բարեկամաց դիտողութիւնք՝ փոփոխութիւններ և սրբագրութիւններ բերին, ահաւասիկ կը համարձակիմք զայն ուր ուրեմն տպագրութեամբ՝ ի լոյս ընծայել ներողամիտ հասարակութեան :

Սանդուխտ , Հոփիսիմէ , Շուշանիկ ազգային սրբազն պատմութեան մէջ երեք խորհրդաւոր էակներ են: — Սանդուխտ՝ Արտազու դաշտին մեջ Քրիստոնէութեան համար հօրը ձեռօք խոդիտղեալ, հոն ուր յետոյ ժամանակաւ կրօնը և ազգութիւն միացեալքաջաբար պիտի նահատակուէին ի պաշտպանութիւն հայրենեաց: — Շուշանիկ Վարդն արմատէ շառաւիղեալ, առաքինի հօր մը արժանաւոր սերունդ, իիւսիսային կուր զետոյն եղերքը երթալոց էր, արդէն երկու ազգակից ժողովրդոց Հայկայ և Քարթ-

լոսի եղբօրորդւոց՝ Հայոց և Վրաց միութեան կապերը և ևս պնդելու : — Հոփիսիմէ՝ վաղ ժամանակաւ Արայի Գեղեցկի անբիծ արեամբը արատաւորեալ Արարատեան դաշտին մէջ՝ անոր հակապատկեր պիտի հանդիսանալը, առաքինանալով ընդդէմ տուփոտ ահեղազօր արքային Տրդատայ :

Յիրաւի շատ արուեստ և մեծ հանճար կը պահանջէր նիւթոյն զողտրութիւնը, մեք ջանացինք ըստ կարի հայրենասիրական վառ եռանդեամբ՝ լուլ զթերին:

Լուրջ պատմաբանին առջև կրնամք պարզել պատմական աղբիւրներն՝ Խորենացին և Ազաթանգեղոս որոց վրայէն ուշի ուշով հետազոտութեամբ պատմական անցից դիւցազնուհոյն և բուսոյ բարուց ընկերուհեացն՝ ծաղկաբաղ մը ըրինք. առանց իսպառ հրաժարելու թատերգութեան մատուցած արտօնութիւններէն :

Ոճը քնարերգական ըլլալուն պատճառ եղև նոյն խակ սրբոց կուսանացն յաշարհէս հրաժարեալ Քրիստոնէական Վէսդալներ կամ խորհրդաւոր (տյստիզ) վերացեալ էակներ ըլլալնին :

Իսկ իմաստասիրական նկատմամբ զործնականին իշնելով ազգային արդի կացութեան մէջ՝ այս միայն հարկ կը համարիմք հետևցնել զրութեանս նիւթէն որ ինչպէս սոքա տկար կուսանք կրցին իրենց ժամանակին մեծամեծ զոհողութեամբք դարաւոր կուապաշտութեան իսաւարին վրայ կոխել

ու բարձրանալ, մեր ալ կը փափաքիմք և կը մաղթեմք, առանց այդ մեծամեծ զոհողութիւները պահանջելու ո ևէ անհատէմը, ընդհանուր համազգեացս կողմանէ անխստրաբար՝ գրնէ ժամանակիս նախապաշարմանց և կանխակալ կարծեաց դէմ մաքառելու քաջութիւն զորո՞ն ցորենէն զատելով ողջամիտ դատողութեամբ՝ մինչև որ մեր աչքերը վերջապէս ազգային միութիւնը արդեամբք պսակեալ՝ տեսնէին և փակուէին:



8991

2013



